48ՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 913 Կ. ՊՈԼԻՍ ԶՈՐԵՔՇԱԲԹԻ 16 29 ՅՈՒՆԻՍ 1904 14 ՐԷՄԻԼ ԱԽԷՐ 1322 — 16 ՀՈՒԼԻԱՆ 1320

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՅՍԷՐԵԱՆ
ՈՐՈՒ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ
38, Գալաթիայի Մեծաքարի, 38

Խմբագրութիւնէն ուղղուած գրութիւններ ետ չեն տրուիր։

Մանզումէի Էֆքեար

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՒՕՏԵԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه بری وسیاسی غزتهدر
صاحب امتیازی : ارمانس فریم
اداره خانهسی : باب عالی جادهسنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

	Տարեկան	Վեցամսեայ
Հոլովակ համար	80 գր.	50 գր.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	13 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 գրուշ,
Մէկ տարուան ընթացքում աւելի ծանուցմանց համար մասնաւոր պայմաններ։

10 ՓԱՐԱ — ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԱՌՏՆԻՆ ԳՈՐԾԵՐ

Իզմիրի Գաւառ. Ժողովը. — Առաջնորդարանի սիւնը.—Դժգոհութիւններ։

Գալատայ մամուլը Պատրիարքարանի Լուսերու շարքին մէջ աւելցեց մեզ թէ կեդրոնական Վարչութիւնը վաւերացուցած է Իզմիրի Գաւառ. Ժողովոյ նոր անդամները։ Ուրախ ենք յայտարարելու թէ նորընտիր անդամները բոլորն ալ դիրքի տէր անձնաւորութիւններ են, և ի հարկին նիւթապէս ալ կրնան օժանդակել Առաջնորդարանի անտուկին, մնուտկ մը՝ որ 6—7000 ոսկիներու պարտքով ծանրաբեռնուած է. արդէն, ճիշտը խօսելու համար յիշատակելու է նաեւ թէ առաջուց Առաջնորդարանի պարտքը 10—12000է աւելի էր, բայց փոխառութիւններով և գնահատելի մտադրութեամբ այդ ահագին պարտուց գումարը իջած է 6—7000ի, և կը յուսանք թէ ինչպէս երբեմն, նոյնպէս յառաջիկային աչխատութիւն և ջանք չպիտի զլացուն միանգամ ընդ միշտ պարտքերը ջնջելու և ազգ. արկղը ազատ կացուցանելու այն ոչ պատուաբեր մականունէն, պարտատէր անուանէն։

Կարապետ էֆ. Ազնաւորեան, որ Առաջնորդարանի սիւնը կը համարուի, գիշեր ցերեկ անդուլ աչխատելով ըստ կարելւոյն բարւոքեց եկեւմուքը, օժանդակութեամբ իր ազնիւ ընկերացը. պիտի մաղթէինք որ Ազնաւորեան էֆ.ի նմանները բազմանային մեր մէջ։ Գաւառ. Ժողովոյ այսքան փայլուն կազմակերպութիւնը կը պարտինք Կարապետ էֆէնտիի, որովհետեւ ամէնքը քաջալերեց, համոզեց և խրախուսեց, որպէս զի ժողովրդեան ձայնին անսան և չմերժեն առաջարկուած պաշտօնները։ Մէկ խօսքով կրնանք վստահաբար ըսել թէ Ազնաւորեան էֆ. այսօր Իզմիրի թեմական գործոց առաջին ղեկավարն է. իր անխոնջ աչխատութիւնները, ամէն ինչ կանոնաւոր ընթացքի մը վերածելու հակամէտ են և պիտի յաջողի ալ իր մտադրած նպատակին, քանի որ ամէնէն ընդդիմադիրներէն և վայրաչալ ճանչցուածներէն իսկ պատիւ և յարգանք կը վայելէ։ Թեմական ներկայացուցիչներու ընտրութեանց մէջ ամէնէն աւելի քուէն ինք չահեցաւ, Տնտեսական Ժողովը, Հիւանդանոցը և Ս. Ստեփաննոս եկեղեցին իր իմաստուն խորհուրդներովն է որ այսքան արդիւնալից կերպով առաջդիմելու չուզէին մէջ մտած են. ասոնցմէ զատ կրթական հարցին ալ կ'ուզէ որ հասնի, և իր միակ փափաքն է ազգ. վարժարանները բարձր դիրքերու հասցնել, որպէս զի մեր ծնողներէն ոմանք օտար վարժարաններ չուղարկեն իրենց որդիները։ Վերջապէս այս նուիրեալ անձնաւորութիւնը Ազգին 35 տուն կտակելէն ետք, հոգւով մարմնով՝ իրեն համար սիրելի դարձած եկեղեցւոյ գործերուն փարած է, նիւթապէս և բարոյապէս օգնելով ամէնուն։

Ինչպէս վերը յիշատակեցի, Գաւառ. Վարչութեան բոլոր անդամներն ալ շնորհք մարդիկներ են. սակայն խաբրս պիտի մնար եթէ ամէն ինչ կատարեալ եղած ըլլար։ Գիտէք թէ քանի մը թերեւսօրեակ անկուտիներ ալ եղան այդ պատկառելի Ժողովին մէջ քիթերնին խօթել ուզեցին, և դժբախտաբար ասոնցմէ մին յաջողեցաւ գոնէ թեմերէն ընտրուիլ։

* * *

—Բայց ինչո՞ւ այսքան զայրոյթ Հերմոսիդ էֆ., ինչ իրարանցում Առաջնորդարանին մէջ. քարափին վրայ և չուկաները։

—Ինչու համար «Մանզումէ» ձեռքէ ձեռք կը պտտցնեն.

—Ինչ կայ արդեօք գրուած մէջը.

—Այս Հերմոսը ո՞վ կ'ըլլայ կոր.

Զարմանալի բան, ինչ որ սուսիկ բուսիկ և խաւարի մէջ կորստեան մատնուելու դատապարտուած գաղտնիքներ կային, ես մեզաւորս երեսնան հանեցի, չէ թէ ինչպէս կ'ըսեն ոմանք, ասոր կամ անոր դրդմամբը, այլ մի միայն արժանահաւատ անձերու տուած ստոյգ տեղեկութեանց համեմատ, անձեր՝ որոնք Առաջնորդարանի կեանքովը ապրած և ամէն անցած ու դարձածին ականատես ու վերահասու եղած են։

Սա միայն հարցնեմ հրապարակաւ թէ՝ Մ. Մամուրեան Որդիին ո՞ր տեղին դպա՞ ո՞ր յանկարծ իր գրաբարները ասա և անդ ուղարկելով Մանզումէները հաւաքել տուաւ, որպէս զի չի կարդացուի իրեն համար գրուած ճչգրիտ յայտնութիւնները, եթէ գրածներուս մէջ կար հերքելիք կտոր մը թող իր համբաւեալ ճնաբեր Մամուլովը ջրէր, եթէ կարող էր։

Եւ միւս կողմէ սա Դանիէլ վարդապետին համար ինչ կ'ըսէք, մեղաւորիս գրութիւնը կարդալուն պէս, յօդուածը իբր օրակարգ ներկայ առժամանակեայ Ցանձնաժողովին ատեանը կը հանէ և կէս մը աղաչելով և կէս մըն ալ պնդելով կը յաջողի հերեթիւր որոշումը ձեռք ձգել, և իբր թէ գրածներս պիտի հերքուի եղեր, բայց ո՞ր գրածներս, գիտէ՞ք... Քաղաքական Ժողովը իրեն չըսած ըլլայ Քանաճայից սեմեակը կը զրկեմ զիեզ, էհ, միւս գրածներս և անկէ դո՞ւրս..., ըսել է որ, ինչ որ գրած էի, ճշմարիտ էին և մի միայն վերեւ յիշատակուածը գոյութիւն չունի եղեր, սակայն ձեզ հակացնեմ նախ թէ՝ նախկին Քաղաք. Ժողովը՝ որն որ ըսաւ Դանիէլ վարդապետին թէ զիեզ քանանայից սեմեակը կը զրկեմ, այժմ ամիսէ մը ի վեր հրաժարած է, և որով թեմական գործերու հսկողութիւն ընելու համար առժամեայ Ցանձնաժողով մը կազմուած է, և Դանիէլ վրդ. որ չատ միամիտ մէկը ըլլալ կը թուի մեզ, կ'ելլէ նախորդ Քաղաքական Ժողովին մէկ ըրած խօսքը՝ ներկայ առժամեայ Ցանձնաժողովին ձեռօք հերքել կը ցանկայ, չաւ իմաստութիւն, մինչդեռ Ցանձնաժողովոյ անդամներէն մէկը անգիտակցօրէն ըսաւ ինձ թէ՝ «ի բուժումն գայթակղեալ մտաց հարկ է հերքմնագրեր յղել բոլոր թերթերուն, ինչ ընենք, մեղք է, միամիտ և անկարող մարդ է, չատ սիրաը ցաւցնելու չի գար, արդէն ատեղ միսանթիր է, ինչ կ'ըլլայ աւելցուց Ցանձնաժողովոյ անդամը, եթէ հատարակաց սրճարանը գացեր և հավուզանի գլուխը կեր ու խում ըրեր է նէ, կամ թէ իրեն համար պնակ պտտցուցեր է ելլեր. ելլեր., այս ըսելով բաժնուեցանք իրարմէ, և ահաւասիկ եթէ հրապարակուելու ըլլայ հերքումը, իմ տալիք պատասխանս ալ ի միասին թող կարդան ընթերցողները ու դատեն ինչպէս որ կ'ուզեն։ Սա չի մոռնամ յիշելու նաեւ թէ Դանիէլ վարդապետ կասկածելով որ մի գուցէ սոյն յօդուածները Ուսումն. Խորհրդոյ չրջանակէն բղխած ըլլան, խրոսեն մինչեւ ցայսօր և ոչ մէկ դպրոցային տարեկան հարցաքննութեանց ներկայ չի գտնուեցաւ...բայց սխալ...։

ՀԵՐՄՈՍ

ՍԿԻՒՏԱՐԻ ԶԲՕՍՍԱՎԱՅՐԵՐԸ

ԱԳԱՅՈՑ ՄԻՋԱՎԱՅՐ ՄԸ

Արժանահաւատ անձնաւորութիւն մը հետեւեալը կը գրէ մեզի, զոր նոյնութեամբ կը հրատարակենք, քանի որ ան մէկէ աւելի ցաւալի և տխուր իրողութիւններ կը պարզէ մեր զբօսնելու եղանակին վրայ։ —

Կիրակի իրիկուն յեղակարծ անակնկալի մը առջեւ գտայ ինքզինքս։ Սկիւտար հիւր գացած ըլլալով բնական էր թէ պիտի այցելէի նաեւ թէփէի ու Չիֆթլիկի պարտէզները, գիւղին է՛ն յաճախուած զբօսավայրերը։ Սակայն այդ տեղերէն ունեցած տպաւորութիւնս ան ատիճան նողկանք պատճառեց ինծի որ այսօր կը ստիպուիմ ձեզ գրել ամէն ինչ մերկապարանոց, որպէս զի իբր սիրուած օրաթերթ մը, որ միշտ յուսի բարքերը ձաղկած է, արձագանգը ըլլաք ճշմարտութիւններու, ուր մանաւանդ մեր բարոյականին հարցը խնդրոյ առարկայ կ'ըլլայ։

Նախ քիչ մը նկարագրականը։ Ամէն հասակէ խուռն բազմութիւն մը 1000է աւելի, որուն մէջ անչափահաս աղջիկները, դեռատի հարսերը, դպրոցական պատանիները ստուար թիւ մը կը կազմեն, իրենց ծնողքին կամ ամուսիններուն հետ։ Սկիւտարցին իբր ընտանեսէր, որդեսէր, խիստ բարոյական տէր և սակաւապետ մէկը կը ճանչնայի ես։ Սակայն կիրակի իրիկուն իմ այս կանխակալ կարծիքս ջուրը ինկաւ տեսնելով այն լպիրշ զբօսանքը, որուն անձնատուր էր եղած գրեթէ Սկիւտարցի հայ ընտանիքներու մեծ մասը։

Հաւիւ թէ քանի մը գարեշաբ խըմած էինք ինճեճ սազի որորուն եղանակներով, ահա ձայները կը դադրին տեղ տալու համար եւրոպական երգերուն։ Դէմը պոռոտ բեմ մը, որուն խորհրդաւոր կողմանցներէն դուրս կը նետուի յանկարծ պչրուհի մը իր լիրուած մերկութիւնովը։ Թեւերը մերկ, լանջամասը բոլորովին բաց, ուր ստինքներուն կոր յորձանուտը գլխիվայր կը թաւալէր, ամէնէն գրգռիչ հովը տալով անոր։ Փարթամ և մեծ ֆիլմ մը որ կոնքերէն դուրս կը լայնայ մէկէն ի մէկ, և սրունքներուն լայնչի ու թոյլ միսերը մինչեւ ազդրերը բաց, հաւիւ կը պրկուին ուժուտ սեւ գուլպաներուն մէջ։ Ասիկա պատկեր մըն էր, որուն իմ բոլոր փորձառութիւնովս չէի հանդիպած ո՛չ Բերայի մէջ հռչակ հանած քաֆէ չանթաններուն և ոչ ալ Ղալաթիոյ վարսոց պալօզներուն մէջ։ Այդ այնքան քննադատուած տեղերը անգամ մարմնի այսքան լկտի երեւոյթներ չեն ցուցադրուիր, ո՛ւր մնաց Սկիւտարի պէս ընտանեկան արուարձանի մը մէջ։ Պատկերը ասով չվերջանար։ Ամէն մերկութիւն չգայթակղեցներ. բայց այդ տեսակէն չէին մեր ջուխտ մը բարիծաղիկ երգչուհիները։ Նուազին իւրաքանչիւր խաղին՝ պորտի խենէշ բարտումներ, սրունքի օդաւորումներ, բազուկի հեշտախայտ գալարումներ, որոնց միջոցին ստինքները ազատ ասպարէզ կը գտնէին իրենց անզուսպ կոհակները վէճվէճտելու, լոյսերուն յորդ ողողումին տակ։ Աւելին կար պատկերը լման ըլլալու համար։ Շնորհալի! ցնծուհին, կրակ մը տալու համար իրմով գրաւուած ներկաներուն, իր յաղթ իրանը կը ծռէր և քղանցքին ջուրքերէն կամացուկ մը բռնելով, զայն կը բարձրացնէր մինչեւ գլխէն վեր։

Գրիչս առաջ չկրնար երթալ աւելի մանրամասնութիւններ տալու համար այս ղրճուկ և ցոփ տեսարաններուն։ Մինակ իբր յիշատակելի պարագայ աւելցնեմ թէ, ամէն պարէ վերջ պչրուհիները իրենց բեմի նոյն կերպարանքով անդասան կը պտտէին սեղան, փոքր պնակներով նուէր հաւաքելու համար, երբեմն նոյն իսկ բաց խօսք մը կամ նման նայուածք մը ուղղելով երիտասարդի մը, որուն քով հոգ չէ թէ պզտիկ քոյրը կամ մայրը նստած ըլլար։

Եւ ես զարմանքով ուշադիր եղայ թէ Սկիւտարցի ծնողքները այս տեսարաններուն դէմ, իրենց կիներուն, աղջիկներուն և տղաքներուն ներկայութիւնը մոռցած, եղածին կարեւորութիւն չընծայելու երեւոյթ մը ունէին և՝ ալ աւելի կը կրկնապատկէին օղիին քանակը և մեզէին տեսակը։

Սակայն, միւս կողմէ չեմ ալ կարծեր որ Սկիւտարցի ծնողներ իրենց աննկատութիւնը այս ասոյնանին հասցուցած ըլլան։ Որովհետեւ կը ճանչնամ չատ մը Սկիւտարցիներ որոնք թերթին մէջ քիչ մը բաց նկարագրականի մը կամ մեղանչումի բնական պատմութեան մը հանդէպ կը գայթակղին և նոյն իսկ կը փորձեն տուն չտանիլ կարդացած թերթերնին։

Հետեւաբար, եղածը անգիտակցաբար է։ Ընտանիքի հայր մը կիրակի օրով քիչ մը ժամանակ անցընել տալու համար իրեններուն, զանոնք տարած է Թէփէն կամ Չիֆլիկը առանց գիտնալու թէ ի՛նչ կ'անցնի կը դառնայ հոն։ Այս պատճառներով ծանր քննադատութեան արժանի ալ չի նկատուին գուցէ անոնք. բայց արձաչալ ընդունելու է թէ երբ գալը իրենց ձեռքն էր, մեկնելը ա՛լ աւելի իրենց ձեռքն էր, ճիշդ այն պահուն որ գայթակղեցուցիչ տեսարանները կը չարաչնանգուէին։

Այս տողերը կը գրեմ սա հիմնոզումով որ Սկիւտարցին իր հարաւեալ ընտանեսիրութեամբը, նախանձախնդիր պիտի ըլլայ այս տեսակ պարագաներու մէջ, խնայելով իր ընտանիքին, զաւակներուն և անչափահաս աղջիկներուն, որոնք այսպէսով բարոյականի չանչնախիչ հարուած մը կը կրեն, իրենց անգիտակ և մատղաշ հոգիին մէջ։

Եթէ զբօսանքը մատուցանող զբօսավայրի տէրերուն իրաւունքն է, զայն քաջալերելը, ճաչակելն ալ հանրութեան կը պատկանի։ Սկիւտարի կազինոներուն իրարու հետ մրցելու համար կրնան հաճելի և պարզ ինճեճ սազի խումբերը երկրորդական ձգելով այս տեսակ անբարոյացուցիչ միջոցներու դիմել, բայց ո՞վ կ'ըսէ թէ ընտանիքները պէտք է անպատճառ հոն երթան, ո՞վ կը ստիպէ զիրենք զաւակներն ու կիներնին ականատեսը ընել լպրծութիւններու։

Հիմա հետաքրքրականը հոն է որ արդեօք այս կիրակի թէփէն կամ Չիֆթլիկը գտնուող ընտանիքները առաջիկայ կիրակի դարձեալ պիտի պատուեն այդ զբօսավայրերը և պիտի ծափահարեն ու քաջալերեն վարնոց, փողոցային երգչուհիներու խենիչ խաղերն ու մոլորեցուցիչ վարմունքը։

Հետաքրքրական և նոյն իսկ փորձուելու արժանի է այս պարագան, միանգամ ընդ միշտ երեւան հանելու համար թէ ո՞րչափ հիմ ունին կարծեցեալ ընտանեսիրութիւնները և բարոյականի ըմբռնումը մեր մէջ։

ՊԱՐԶ ԽՕՍՔԵՐ

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐԸ

Բարեկիրթ, բարեպաշտ ու զարգացեալ Տիկին մը, որ մեր ամէնէն ինքնատիպ ու անուանի գրագէտներէն մէկուն՝ Զ. Ն.ի Թոռնուհին է և Վոսփորի ասիական եղերաց բարձունքին վրայ երբեմն փայլող աղջկանց քարձր. վարժարանի մը մէջ տոհմային լուրջ դասատարակութիւն մը առած է, անցեալ շաբթու, օր մը իր թաղին եկեղեցին կ'երթայ Խաչահանդիսին ներկայ գտնուելու համար։ Եկեղեցական արարողութիւններն աւարտած էին և տաճարին դուռները փակուելու մօտ։ Տիկինը իր սպասաւորին միջոցաւ փափաք կը յայտնէ առ որ անկ է՝ սրբոց մասունքները համբուրել։ Երբ այսպէս հարուստ տիկնոջ մը այցելութեան լուրը կը տարածուի եկեղեցիին մէջ, քահանաները իրենց խուցերէն դուրս կը վազեն, և եկեղեցիին լքուն տաճարը նոր կենդանութիւն մը կ'ստանայ։ Քահանային մէկը կը խոյանայ սեղանը, ուրիշը, խարտեշներ, կընտանիպակին վրայ և երրորդ մըն ալ բանկէն ընդ փոյթ կը հասցնէ մոմերու գիրուկ տրոցակ մը։ Տիկինը վեհերոտ ակնարկ մը կը պտտցնէ չորս դին և կը տեսնէ որ ցանցը կարուած էր և դրամ քաշելու. ամէն Ծիլոցներ անօրինաւած էին ակընթարթի մը մէջ։ Տիկինը զայրանալով հանդերձ ընդաքաղցութեան այս տեսարանին վրայ, դրամապանակը կը փնտռէ իր նուէրը տալու համար։ Բայց ո՞վ զարմանք, դրամապանակը մոռցուած էր։ Ա՛լ կրնաք երեւակայել ո՛չ թէ քահանաներուն յուսախաբութիւնը, որ արդարեւ մեծ կ'ըլլայ, այլ Տիկնոջ զգացած սրտնեղութիւնը իր անպատեհ մոռացումին վրայ, որ Ռապլէյի քառորդ ժամ մը անցընել տուաւ իրեն։

ՍԻՄԷՈՆ ԾԵՐՈՒՆԻ

ԱՐՏԱՔԻՆ

ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՃԱԲՈՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՆԵՐԸ

ՅԱՌԱՋԽՈՂԱՅՈՒՄ ՓՈՅՐԻՆԿԻ ՎՐԱՅ

ՆԱՀԱՆՋ ՓՈՒՐՕԲԱՔՓԻՆԻ

ԲԱՆԱԿՆԵՐ

(Վերջին թղթաբերով առնուած Եւրոպական թերթերեն։ Դէպքերը պատմուած իրենց կանոնաւորութեամբ եւ ծարունակաբար։)

ԹՈՒՐԻՕ, Յունիս 24.—Մանչուրիական Բանակներուն Վերին Հրամատարը՝ Նամակ մը հանելով ներկայեց անոր։

Ապշութիւնը կատարեալ եղաւ մատակարարին, որ բնաւ չէր սպասեր այս երկրորդ նամակին. չուարեցաւ գրեթէ վայրկենապէս. ծունկերը կթոտեցան ու չունչ առնելու համար ամէնէն մօտ գտնուած նստարանին վրայ ինկաւ։ Կապոյտ ակնոցով մարդը հեռուն նստած էր և խոշոր թերթ մը ձեռքը բռնած՝ թէեւ կարդալ կը կեղծէր, սակայն ուշադիր դիտող մը պիտի տեսնէր որ տող մը իսկ չէր կարդար թերթէն, որով դէմքը կը պահէր մատակարարէն ու ծածկաբար կը հետախուզէր անոր ամէնէն թեթեւ շարժումն իսկ։

Վայրկենական չուարումէն ետք, ծերուկը երեւոյթները փրկելու համար գարեջուր մը ապապրեց ու տասներորդ անգամ ըլլալով կարդաց նամակին հացէն, զոր բանալ չէր համարձակեր, վախնալով որ յուզումնալից բաներ պիտի կարդայ անոր մէջ։ Եւ սակայն նկատելով որ անկէ յարմար տեղ մը չկար, ինքզինք սրտապնդեց ու անտարբեր երեւոյթով բացաւ նամակը։

Ի՞նչ ըսէր, ինչ անուն տար հիմա, պարզապէս ինքզինքը մատնել պիտի ըլլար եթէ ճշմարտութիւնը խոստովանէր և սակայն ուրիշ միջոց չունէր. սպառնալիքը ծանր էր որուն տրամադրութիւններուն ստիպուած էր համակերպիլ գոնէ իրաւախոհութեան մը դալ կարողանալու համար.

—Մատակարար Սիմոն կ'ըսեն ինձ, պատասխանեց այնպիսի ցած ձայնով մը զոր հազիւ պաշտօնեան կրցաւ լսել։

Ծերուկին այս յայտնութեան վրայ արկղակալը հապճեպ ակնարկ մը նետեց առջեւի քարէ տախտակ—յուշատետրին վրայ ուր կարդաց.

—Իզմիրցի Տիկին Բօլսի մատակարարը Պ. Սիմոն, այնպէս չէ՞։

—Այո՛, նոյն ինքն, պատասխանեց Սիմոն ժամ առաջ վերջացնել ուզելով այս տաղտկալի հարցաքննութիւնը։

Մատակարարը արկղակալին հետ խօսակցելով հանդերձ, աչքը կը պտրտցնէր գարեջրատան յաճախորդներուն վրայ, հասկնալու համար թէ, ծանօթ դէմքի մը պիտի հանդիպի՞ անոնց մէջ. և սակայն հակառակ բուռն հետաքրքրութիւնին ոչ ոք կ'երեւնար աչքին։ Արկղակալը՝ փոխանակ սպասուած բարեկամին ներկայացնելու ծերուկը, նամակակալին վրայ ակնարկ մը նետեց, ուրիշ նամակ մը հանելով ներկայեց անոր։

Ապշութիւնը կատարեալ եղաւ մատակարարին, որ բնաւ չէր սպասեր այս երկրորդ նամակին. չուարեցաւ գրեթէ վայրկենապէս. ծունկերը կթոտեցան ու չունչ առնելու համար ամէնէն մօտ գտնուած նստարանին վրայ ինկաւ։ Կապոյտ ակնոցով մարդը հեռուն նստած էր և խոշոր թերթ մը ձեռքը բռնած՝ թէեւ կարդալ կը կեղծէր, սակայն ուշադիր դիտող մը պիտի տեսնէր որ տող մը իսկ չէր կարդար թերթէն, որով դէմքը կը պահէր մատակարարէն ու ծածկաբար կը հետախուզէր անոր ամէնէն թեթեւ շարժումն իսկ։

(Շարունակելի)

ԶԱՍՊՔ

ՈՍԿԻՆԵՐՈՒ ՃԱՄԲՈՒՆ ՎՐԱՑ

ՎԷՊ

ՏԵՂԱԿԱՆ-ՐՆԹԱՆԵԿԱՆ ԿԵԱՆՔԷ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԺԱ.

Ամէնէն որ վերջին աստիճան անձկութեան մէջ էր մատակարարին խորհրդաւոր գաղտնիքն իմանալու, անոր մեկնումէն անմիջապէս ետք ներկայութեանը կանչեց Եանին ու զայն հարցաքննելով.

—Ո՛ւրկէ էր քիչ առաջ բերած նամակդ, հարցուց։

—Դռնապանը տուաւ, պատասխանեց ծառան, այնպիսի վստահացուցիչ ձեւով մը որ բաւական էր ամէն անկեղծութիւն ներշնչելու։

—Դռնապանին ո՞վ տուեր է արդեօք, չկրնա՞ր բացատրութիւն մը տալ։

—Ես ալ միեւնոյն հարցումը ուղղեցի անոր բայց գոհացուցիչ պատասխան մը չկրցաւ տալ. պատահական անցորդ մը ձգեց, ըսաւ։

Օրիորդին համար աւագ շահեկանութիւնն ունէր այս կէտը. եթէ նոր կերպարանք մը կ'առնէր իրենց կացութիւնը՝ պէտք էր որ ինք ալ հասկնար անցած դարձածն ու անոր համեմատ շարժէր և սակայն անհարկի փութկոտութեամբ մը չուզելով խնդիրը ա՛լ աւելի կ'ճռոտել, որոշեց առ այժմ բաներին ձգել ամէն բան ու մինչեւ մատակարարին վերադարձը՝ սպասել։

Ծերուկը սակայն որ օրիորդին բացատրութիւն տալու հարկէն խուսափելով՝ աճապարանքով իջած էր սանդուխներէն վար, մեկնելէ առաջ կանգ առաւ հիւրանոցին դրան առջեւ, ուր Եանի գարեջրատան հացէն իմանալով դանդաղ քայլերով սկսաւ առաջնալ մայթին վրայ։ Բանի՞ առաջ երթար՝ յուզումն ի՞նչ երկիւղը կը կրկնապատկէին. արդեօք ո՞վ էր վաղեմի բարեկամը. եթէ իրօք բարեկամ մըն էր ինչո՞ւ անունը չէր յայտներ ու գաղտնի ժամադրութիւն կուտար իրեն։ Հարիւրաւոր մտածումներ, կասկածներ, ծանօթ անուններ չրջան կ'ընէին անընդհատ մատակարարին երեւակայութեանը մէջ, որ իրարու յաջորդող այս անստուգութիւններուն ազդեցութենէն աղօտած էր գրեթէ։

Կասկած չունէր այլ եւս, խնդիրը անպատճառ իրենց արդի կացութեան շուրջ պիտի դառնար, քանի որ նամակագիրը՝ օրիորդէն զգուշանալ կը յանձնարարէր և սակայն միւս կողմէ՝ նկատելով որ անծանօթը անունը չէր յիշած օրիորդին և ընկերուհիդ բացատրութիւնը գործածած էր, մասամբ կը մխիթարուէր ենթադրելով որ անիկայ գործին մէկ մասը միայն գիտէր և չէր կրցած հասկնալ որ տիկին Բօլսի աղջիկն էր իր ընկերուհին։ Վերջապէս ամէն վայրկեան տարբեր տպաւորութիւններէ ազդուելով հասաւ Կալաթա Սարայի առջեւ ուրկէ ուղղուեցաւ դէպի վար։ Դորչ կապոյտ ակնոց դրած, միջահասակ մարդ մը որ Նաբօլիթէն գլխարկը մինչեւ ականջները իջեցուցած և վերարկուի նմանող խոշոր կրկնոցով մը պլլուած էր, հեռուէն կը դիտեր մատակարարին, աչքէ չվրիպեցնելով անոր ամէնէն թեթեւ շարժումն իսկ։

Այս խորհրդաւոր մարդը՝ կարծես ստուերն էր մատակարարին, որմէ բնաւ չէր բաժնուեր։ անիկայ երբ կենար՝ ինք ալ վաճառատուններու ապակեայ փեղկերը դիտելու պատրուակով կանգ կ'առնէր ու երբ ճամբան չարունակէր՝ ինք ալ կը հետեւէր անոր մինչ աչքէ չվրիպեցնելով ամէնէն թեթեւ շարժումն իսկ։

Ծերուկը կը յառաջանար՝ առանց կասկածելու թէ երկրորդ մը կար որ կը հետեւէր իրեն։ Հեռուէն դիտող մը բացայայտ կերպով պիտի նշմարէր անոր ներքին ալեկոծութիւնը, որ կը դողդողացնէր քայլերը ու մտածկոտ ընթացք մը կուտար անոր։ Վերջապէս երկար դեգերումներէ ետք հասաւ գարեջրատան առջեւ ուր պահ մը կանգ առաւ. երկայնութիւնը պաչարած էր զինք որ չէր կրնար վճռական քայլ մը առնել. ո՞ւր էր ուղիղը, ներս մտնէ՞ր թէ չմտնէր։ Կապոյտ ակնոցով մարդը որ հեռուէն կը դիտէր մատակարարին չարժուձեւերն ու տատամսոտ կացութիւնը, անտարբեր կերպով քովէն անցաւ ու գարեջրատունէն ներս մտնելով գնաց նստաւ կիսեին ճիշդ դիմացը, այնպիսի տեղ մը, ուր դիւրաւ կրնար տեսնել ամէն բան։

Վայրկեան մը ետք ներս մտաւ նաեւ ծերուկը ու տարտամ քայլերով կիսեին մօտենալով.

—Անծանօթ բարեկամ մը ժամադիր եղած էր ինձ հետ, այս ժամուն ձեր գարեջրատան մէջ տեսակցելու համար, ըսաւ, արդեօք եկա՞ծ է և դիս կրնաք ներկայացնել պնոր։

—Կը հաճի՞ք ձեր անունը ըսել, հարցուց արկղակալը.

Ի՞նչ ըսէր, ինչ անուն տար հիմա, պարզապէս ինքզինքը մատնել պիտի ըլլար եթէ ճշմարտութիւնը խոստովանէր և սակայն ուրիշ միջոց չունէր. սպառնալիքը ծանր էր որուն տրամադրութիւններուն ստիպուած էր համակերպիլ գոնէ իրաւախոհութեան մը դալ կարողանալու համար.

—Մատակարար Սիմոն կ'ըսեն ինձ, պատասխանեց այնպիսի ցած ձայնով մը զոր հազիւ պաշտօնեան կրցաւ լսել։

Ծերուկին այս յայտնութեան վրայ արկղակալը հապճեպ ակնարկ մը նետեց առջեւի քարէ տախտակ—յուշատետրին վրայ ուր կարդաց.

—Իզմիրցի Տիկին Բօլսի մատակարարը Պ. Սիմոն, այնպէս չէ՞։

—Այո՛, նոյն ինքն, պատասխանեց Սիմոն ժամ առաջ վերջացնել ուզելով այս տաղտկալի հարցաքննութիւնը։

Մատակարարը արկղակալին հետ խօսակցելով հանդերձ, աչքը կը պտրտցնէր գարեջրատան յաճախորդներուն վրայ, հասկնալու համար թէ, ծանօթ դէմքի մը պիտի հանդիպի՞ անոնց մէջ. և սակայն հակառակ բուռն հետաքրքրութիւնին ոչ ոք կ'երեւնար աչքին։ Արկղակալը՝ փոխանակ սպասուած բարեկամին ներկայացնելու ծերուկը, նամակակալին վրայ ակնարկ մը նետեց,

ռութեանց կազմակերպութիւնը, զոր հեռագրեցի երէկ, այսօր հրապարակաւ ծանուցուեցաւ։ Պառն Քօտամայի տիտղոսն է Սպայակոյտի Պետ, ոչ թէ Դեր Հրամատար։ Պատերազմի դաշտին վրայ ընդարձակ հեղինակութիւն պիտի վայելեն այս վարիչները։ Իրենց մեկնումի թուականը ծանօթ չէ։ Այս անուանումները ընդհանուր գոհունակութեամբ ողջունուեցան։

Ճաբոնական կառավարութիւնը շատ մօտէն կը դիտէ գերման կառավարութեան տեսութիւնները և կարծիքները Պատերազմին վրայ. գոհ է որ Գերմանիա կը փութայ հերքել իր կացութեան մասին տարածուած աննպաստ զրոյցները, և մերթ ընդ մերթ կը հաստատէ իր ջերմ բարեկամութիւնը Ճաբոնի և Ճաբոնցիներուն համար։

Ռուսք և Ճաբոնցիք սկսած են հիմա զիրար ամբաստանել թէ պատերազմի վիրաւորներուն վրայ խժդժութիւններ ի գործ կը դնեն։ Ճաբոնցի զինուորական սպայ մը կը գանգատի թէ Ռուսք յաճախ կրակ ըրին բժշկական կայաններուն վրայ որոնց վերեւը կը ծածանէր Կարմիր Խաչը, և որ 3000 մէթր հեռուն հաստատուած էին կռիւի գծին ետեւը, Նանչանի կամ Քինչէուի ճակատամարտին մէջ։

Կը կարծուի թէ Ճաբոնցի և Ռուս զօրքերը 2000 մէթր միայն իրարմէ բաժնուած են Բորթ Արթուրի մօտերը։

Ճաբոնի մէջ Մարէշալ Օեսման կը նմանցնեն Լորտ Բոպերթսի և Պառն Քօտաման ալ Լորտ Քիչնէրի։

Դէ. օր ռուսական գունդ մը յարձակեցաւ Այանկ-Բիէնմէնի վրայ՝ Սայմացէի մօտ, և երբ մութը կոխեց Սենքայլինկ քաշուեցաւ։ Ճաբոնական սպայ մը սպաննուեցաւ, իսկ Ռուսները ունեցան 25 հոգի կորուստ։

Ճաբոնի մէջ սա՝ ընդհանուր կարծիքը կայ թէ Ռուս Բանակը լաւ վիճակի մէջ չէ, և թէ ասոր համար յաջողութիւնը բոլորովին անհաւանական է։ Կ'ըսուի թէ այս պատերազմէն վերջ մեծամեծ փոփոխութիւններ պիտի ըլլան Ռուսիոյ պատերազմական մեթոդներուն մէջ։

Ճաբոնցիք առ այժմ միտքերնին դրած են Բորթ Արթուրի պարէնները պակսեցնել. խորհեր են թէ աւելորդ է փութալ և հաղաւոր զոհեր տալ, այլ սպասել պէտք է որ զօրավար Քուրոքի հիւսիսէն մեծ հարուած մը տայ Բուրօքթէքինի։

ԲԵԹԵՐՍԲՈՒՐԳ, Յունիս 24.—Զօրավար Սախարով երէկի թիւով հեռաւեալ հեռագիրը ուղղեց Մեծ Սպայակոյտին.—

«Յունիս 22ին իրիկուան դէմ Ճաբոնցիք ծովեզերքէն տարածուեցան վեց քիլոմէթր Հզիունկ-եաօ-Զէնկի հիւսիսային կողմը (Քայբինկէն 20 մղոն հարաւային արեւմուտք) մինչեւ լեռներուն ստորոտը, իրենց ճակատը ընդարձակելով Սիանկբայցէ, Թանկցին, Լիցիաթունկ, Եանկցաշանկ գիւղերուն մէջ։ Լիցիաթունկի մօտ բլուրի մը վրայ արեւային հեռագրութիւն հաստատած են։ Իրենց ձախ կողին վրայ կը տեսնուին հետեւակներու չըղթաներ և արագաձրուած թնդանօթներ։

«Ցերեկին Ճաբոնցի պահակներ փորձեցին մեր կողին վրայ խրիլ մեր յառաջապահներու գծէն անցնելով, բայց իրենց ջանքերը անյաջող ելան։ Գիշերը անդորրութեամբ անցաւ։

«23ի առաւօտուն թշնամին վերսկսաւ իր յառաջխաղացումը, ճակատը տարածելով Թավահոյէն մինչեւ Բանթաք գետը։ Թշնամին մարտանաւերէն մէկ քանին երեւցան ծովեզերքէն։

«Մեր յառաջապահները յունիս 21ին և 22ին խափանեցին թշնամին շարժումը Սիուեէնէ Հայչէնկ ճամբուն վրայ։ Վիրաւորուեցան Խազախ տեղակալ Էնիպէրց և երեք զինուոր։

«Յունիս 22ին Ճաբոնցիք մնացին Զաօքան կիրճին մէջ առանց նոր շարժում ընելու։

«Ցէնկ Հուանկ Զէնկի կողմը կացութեան մէջ մասնաւոր փոփոխութիւն չկայ. միայն թէ թշնամին քիչ մը աւելի զօրացուց իր թիւը Քարալինկի մօտերը, (Ցէնկ Հուանկ Զէնկէն 12 մղոն հարաւային արեւմուտք), ուր հողապատնէշներ կը շինեն։ Կը գործեն նաեւ Ցէնկ Հուանկ Զէնկէ Սէլուչանկ տանող ճամբուն վրայ։

«Ճաբոնցիք քաշուեցան Այանկմէնի ետեւը՝ Սայմացէէն Լիասիան տանող ճամբուն վրայ։ Յունիս 21ին կռիւի մը միջոցին վիրաւորուեցան երկու խաղախներ, և խազախ տեղակալ Անիչքէվ։»

(Այանկմէն կը գտնուի Սայմացէէն 16 մղոն հարաւային արեւելք և Ցէնկ Հուանկ Զէնկէն 40 մղոն հիւսիսային արեւելք։)

*** Երկուշաբթիէն ի վեր Քայչէուի կողմերը մեծ ճակատամարտ մը կը մղուի։ Ցաջողութիւնը մերթ Ռուսերուն կողմն է և մերթ Ճաբոնցիներուն, և ճակատամարտին ելքը դեռ որոշուած չէ։ Ճակատամարտը յուսահատական է և արիւնռուշտ։ 40 քիլոմէթր երկայնութեան մը (25 մղոն) վրայ 150,000 զինուոր երկուստեք կը կռուին։ Երեք ռուս թղթակիցներ վիրաւորուեր են։

Զօր. Քուրոքիի բանակին կեդրոնին հեռագրուած

Ռուսական ձիաւոր զօրաբաժին մը հրամատարութեամբ զօրավար Բէնէնքամբֆի կը հակառակի Ճաբոնական աջակողմին։ Գետինները լեռնային են և գրեթէ անանցանելի հեծելազօրքերուն համար, բայց հիանալի են հետեւակներուն համար։

Ռուսք լրջօրէն միտքերնին դրած չեն խափանել Ճաբոնական յառաջխաղացումը Բայբինկի վրայ։ Անոնք վերջի վերջոյ ամբողջ Լիաօթունկ թերակղզին պիտի ձգեն թշնամիին, և իրենք բնական հետեւանք Ռուսք պիտի քաշուին Երկնկ Բէքուէն և Նիուչուանկէն։

Զօրավար Օքուի յառաջապահները Հզիունկ-եաօ-Զէնկէ չորս մղոն հիւսիսային կողմն են, և ռուսք ութը մղոն աւելի հիւսիս, և աստիճանաբար երկաթուղիի գծին վրայ կը նահանջեն։ Հաւանական է որ Ճաբոնցիք երկու օրէն Քայբինկ հասնին։ Այս քաղաքին դէմ գործող Ճաբոնցիներուն ամբողջ թիւը 150,000 ըլլալ կը կարծուի ուստի նաեւ ահագին թուով թնդանօթներ։

Լիաօ գետին արեւելեան կողմը նոր խրամներ կը շինուին։ Երէկուընէ ի վեր չինացիք կ'արտաքսուին իրենց տուներէն, զոր ռուս զինուորները կը գործածեն։

Նիուչուանկէն ութը մղոն վեր բազմաթիւ գունդեր կան Բուրօքթէքինի հրամանատարութեան տակ։ Կը կարծուի թէ Քայչէուի վրայ կը քալեն։

*** Զօրավար Սթաքէլպերկի պարտութեան վրայ առնուած լիուլի մանրամասնութիւնը վնասեցին հանրային վստահութեան Բուրօքթէքինի ռազմավարութեան վրայ, որուն յառաջխաղաց դանդաղ շարժումները կը դատապարտուին իբրեւ յետամնաց։

*** Շիքակոյի Տէյլի Նիւզին Թոքիոյի թղթակիցը Ֆուան չոգենաւէն կը հեռագրէ, Զիֆուի ճամբով.—

«Յունիս 22ին Ճաբոնցիք բուռն ուժով հետաձգումներ մը ըրին Բորթ Արթուրի մուտքին մէջ։ Նաւատորմը կրակի սկսաւ բերդերուն դէմ, որոնք սակայն չվնասուեցան։ Հաւանական է որ ծովային այս հետաձգումները նշան էր ցամաքային յարձակման մը համար, որովհետեւ քիչ մը վերջը ծանր կռիւներու ձայներ լսուեցան ցամաքին կողմէն, որոնք ընդհատ ընդհատ տեւեցին մինչեւ մութը կոխած ժամանակ։

*** Բարիզեան թերթի մը թղթակիցը հետեւեալը կը հեռագրէ, Յունիս 24 թուով.—

«Այս առաւօտ ես և բարեկամ մը բեթերեով երթալով պատիւ ունեցանք ներկայանալու Տիկին Ծովակալ Սքրիւլովի, որ նամակ մը ընդունած է իր ամուսնէն, որ հիմա Վլատիվոսթոք կը գտնուի։ Տակաւին մանկամարդ կին մըն է, նրբահասակ, յոյժ վայելուչ և բոլորովին գեղեցիկ։ Մեծ հաճոյքով պատմեց մեզի այն ճամբորդութիւնը զոր Սեվաստոպոլէն մինչեւ Խարքով ըրաւ իր ամուսնին հետ։ Բազում հեռագիրներ կընդունած է ծովակալ Սքրիւլովէն և մէկ նամակ միայն, ուր չարունակ կը խօսի իր զաւակներուն վրայ, եօթը տարեկան մանչ մը որ ուրիշ ասպարէզի կը պատրաստուի, և սիրուն աղջիկ մը։ Վլատիվոսթոքի նաւախումբին վերջին յանդուգն և յաջողակ ասպատակութեան օրը իսկ Սքրիւլով հեռագրով չնորհաւորեց իր որդւոյն ծննդեան տարեդարձը։ Երբ կը խօսէինք պատերազմին տխուր դէպքերուն և քանի մը ռուս սպաներուն դիւցազնական անխոհեմութեան վրայ, Տիկին Սքրիւլով պատմեց մեզի թէ նոյն օրը իսկ երբ Բեքրոբավլովսք օդը կ'ելներ՝ իր ամուսինը ըսաւ իր թիկնապահին.—«վախնամ թէ յանդուգն Մաքարով զոհ ըլլայ իր անխոհեմութեան, և այն ատեն հրամատարութիւնը պիտի անցնի Ուխթօմսքիի, որ չատ երիտասարդ է։» Տիկին Սքրիւլով վերջացուց անահման երախտագիտութիւն յայտնելով Կայսեր, որ երդում ընել տուաւ իր ամուսինին թէ իր կեանքը անխոհեմութեամբ պիտի չվտանգէր և անօգուտ կերպով պիտի չվնասէր իր բարձր հրամատարութեան։ Ծովակալ Սքրիւլով ա՛յն ատեն միայն դուրս պիտի ելնէ երբ Պալթիկի Նաւատորմիղը Մ. Արեւելք հասնի։ Իր նամակին մէջ ալ այսպէս ըսած է արդէն, և սակայն իր նամակը գրելէն վերջ իր նաւախումբը դուրս ելած էր արդէն Վլատիվոսթոքէն։ Եթէ ծովակալները այսպէս ճըշմարտութիւնը կը ծածկեն նոյն իսկ իրենց կիներէն, չի կարծուիր որ խմբագիրներուն կամ թղթակիցներուն ըսեն ճշմարտութիւնը։»

*** Ամբողջ աշխարհի աչքը հիմա Բորթ Արթուրի հրամատար զօրավար Սթէսսէլի կողմը դարձած է։ Համբաւաւոր զօրավարը հազիւ 50 տարեկան է, ճշմարիտ աշակերտն է ռուս մեծահրաշակ զօրավար Տրակոմիրովի։ Սթէսսէլ վրանի տակ կ'ապրի միշտ իր զինուորներուն հետ և քովը, անոնց մեծագոյն մասին անունները դիտէ, անոնց հաւատարի մը պէս կը վարուի անոնց հետ։ Ինչքան էր որ Զինական Տաղնապին ժամանակ կոտրածէ փրկեց անգլիացի Սէյմուր ծովակալին նաւային ջոկատը, որ Թիէնձինէ ճամբայ ելած էր Բեքին երթալու 1900ին։

ՎԱՓԱՆԿՈՒԻ ՋԱԿԱՏԱՄԱՐՏԸ

ԵՐՐՈՐԴ ԿՌԻՒԸ

ՀԻԱՆԱԼԻ ՔԱՋՈՒԹԻՒՆ ԵՐԿՈՒՍՏԵՔ

ԼԻԱՕԵԱՆԿ, Յունիս 19.— Երրորդ օրը—Յունիս 15— Վաֆանկուի ճակատամարտը սկսաւ, օդը մշուշպատ էր։ Մշուշը մանաւանդ կը փռուէր կիրճերուն և հովիտներուն խորը, պարուրելով հեռակայ մթնոլորտը՝ ուրկէց շարունակ նոր գունդեր և նոր թնդանօթներ կը հասնէին թշնամիին։ Երբ մերթ ընդ մերթ մշուշը կը փարատէր, կը նշմարուէին ճաբոնական բազմաթիւ ջոկատներ որոնք իրենց դիրքերը կը հասնէին։

Գիշեր ատեն այս դիրքերը փոխուած էին։ Իսկ Ռուսք կը բռնէին իրենց երէկի դիրքերը։ Ճաբոնցիք հնարամիտ գաղտնապահութեամբ մը ստուար գունդեր փոխադրելով կը դասաւորեն մեր աջ կողը, ուր սակայն երբեք յարձակումի չէինք սպասեր։ Հոս պէտք է ըսել թէ Ճաբոնցիք Զինաստանի հետ իրենց պատերազմին ժամանակ խնամով չափած էին ամբողջ այս գետինը, լեռ, հովիտ, գետ։

Արշալոյսին թանձրախիտ մշուշին մէջէն թշնամին անյապաղ սկսաւ հրետանիին կրակը և ամբողջ այն կողմերը թնդացին թնդանօթներուն մենամարտին խլացուցիչ մխորով։ Ճաբոնցիք ստոյգ տեղեկութիւններ առած ըլլալով երէկ մեր դիրքերուն վրայ, սկսան անմիջապէս կրակ ընել այնպիսի դիրքերու դէմ, որոնք անծանօթ մնացած էին նախորդ օրուան կռիւին ժամանակ։

Մօրչանսքի և Զարախքի զօրագունդերը, որոնք Ռուսիայէն նոր հասած են, յառաջ խաղացին թշնամիին աջ կողին վրայ, և իրենց յամառ յարձակումին ատեն փառքով ծածկուեցան այս տխուր օրուան մէջ։ Եօթը ժամ տեւող կռիւի մը հակառակ, երէկի հանգտին հակառակ, եռանդի և արիութեան մասին վար չմնացին։

Այս միջոցիս զօրավար Կէրնկրոս սիպերիական տրձակազէններուն գլուխ անցած յարձակողականի սկսաւ՝ երէկի պաշտպանած դիրքերը թողլով։ Ցաջորդական ոստումներով զինուորները դուրս կ'ելնէին իրենց խրամներէն նը-մանը չը տեսնուած կրակի մը տակ, թշնամին հանելով իր դիրքէն։ Գընդակներու ճչմարիտ կարկուտ մը կը տեղար բլուրներուն, հովիտներուն, ժայռերուն և կիրճերուն վրայ։

Զինուորները ուրախ զուարթ էին, մեկամաղձիկ ուրախութիւն մը։ «Վերջապէս յարձակողականի կը սկսինք», կ'ըսէին։ Նմանը չտեսնուած կորուստներ կրելով, իրենց շուրջ ցանելով սպաննուածներ և վիրաւորներ, կը յառաջանային ետ հրելով թշնամին քայլ առ քայլ, իբր թէ զրահանդէսի մը մէջ ըլլային, և ոչ թէ կրակի և երկաթի աներեւակայելի դժոխքի մը մէջ։ Այս դառն օրուան տխուր լոյսը լուսաւորեց ա՛նպիսի քաջութիւններով մեր համեստ և լուռ զօրականները որ ինքզինքս անկարող կը զգամ նոյն իսկ մօտաւորապէս գրելու մեր զինուորական պատմութեան այս գեղեցիկ էջը։

Զօրագունդերուն բոլոր պետերը, բացի մէկէն, սպաննուեցան կամ վիրաւորուեցան։ Ասոնցմէ Օգէրսքի և Բօթուինսքի գնդապետները իրենց կարգերուն մէջ մնացին՝ հակառակ զօրավար Կէրնկրօսի հրամանին, որով կը պնդէր որ վիրաւորները հիանդարան փոխադրուին։ «Մեր զօրագունդերուն հետ ապրեցանք, անոնց հետ պիտի մեռնինք» պատասխանեցին։ Սպաներուն մեծագոյն մասը և բազմաթիւ զինուորներ կռուելու անկարող վիճակի մէջ դրուեցան։ Իրենց վերքերը — ճակատէն, կուրծքէն և փորէն — կը ցուցնեն թէ բուռն յարձակումներու մէջ ընդունած էին։

Իր կողմէն ճաբոնական հետեւակազօրքերը, որոնք յայտնապէս կը պակսէին մեր հարուածներուն տակ, կը յառաջանային լուռ, անյողդողդ, ո և է խոչընդոտի առջեւ կանգ չառնելով։ Թնդանօթներուն պայթիւնները ա՛յնքան ահռելի էին, օդին ցնցումները ա՛յնքան բուռն որ յանկարծ տեղացող անձրեւը մթնոլորտին այս դղրդումներուն միայն կը վերագրուէր։

Ճաբոնցիք՝ որոնք իրենց հրետանին իրենց լաւագոյն զէնքը կը նկատեն, որոշեցին նախ և առաջ մեր մարտկոցներուն գործը լմնցնել։ Անդրպայքալի երկրորդ մարտկոցը, որուն կը հրամայէր հարիւրապետ Իվանով, հրաշք կը գործէր։ Իր նշանառութիւնը միշտ ուղղութիւն կը փոխէր։ Մերթ յարձակումը կը մղէր ճակատէն, մերթ կողէն, ա-ջէն, ձախէն, արագ արագ դիրք կը փոխէր ա՛յն պահուն երբ ճաբոնական թնդանօթները կը սկսէին հիշդ նշան առնել իրեն։ Մէկ խօսքով, այս մարտկոցը մասնաւորապէս կը յուսահատեցնէր թշնամին։

Մինչ մեր ձախ թեւը յաջողութեամբ յարձակողականի կը սկսէր, ճաբոնական ստուար գունդեր յանկարծ երեւցան մեր աջ կողին վրայ, ուր զետեղուած էր 36րդ զօրագունդը, խիստ քաջասիրտ, այլ առանձին, և միաբերանին դրին անոր ետեւը դառնալ։ Այն տեղին վրայ մեր դիրքերը անառիկ կը թուէին։ Բայց թշնամին անագին կորուստներ կրելով, յաջողեցաւ վերջապէս տիրել անոր։ 36րդ զօրագունդը և քիչ յետոյ 34րդ զօրագունդը պարտաւորուեցան ժամերով կռուիլ ամէն կողմէ զիրենք շրջապատող թշնամիներու ամպի մը դէմ։ Զգալի կորուստներէ վերջ երկու զօրագունդերը, որոնց մէջտեղ մնած էին ճաբոնցիք, պարտաւորուեցան ետ քաշուիլ։

Բայց ճաբոնցիք ամէնէն զգալի հարուածը տուին մեր կեդրոնին։ Հոն կը գտնուէր Արեւելեան Սիպերիոյ հրդ զօրագունդը, երեք վերստ երկայնութեան մը վրայ, ցանցառ։ Ճաբոնցիք մեր չորրորդ մարտկոցը լռեցնելէ վերջ յարձակեցան մեր հրդ զօրագունդին վրայ, որ մոլեգին ընդդիմութիւն մը ըրաւ, և յաճախ յարձակողականի անցաւ ամբողջ հովիտը լեցնող զօրքերուն դէմ։ Բայց ի վերջոյ պարտաւորուեցաւ քաշուիլ լեռներուն կողմը, որովհետեւ ամբողջ ճամբան մինչեւ Վաֆանկուի կայանը ողողուած էր ռուսքերու տարափով մը։

Բայց ամէն ինչ դեռ վերջացած չէր։ Կեդրոնին և աջ կողին վրայ մեր նահանջին հակառակ, զօրավար Կէրնկրոս դէպի ձախ կը տանէր իր յաջող յարձակումները։ Թշնամին իր զօրագունդերուն քախուին տակ կը նահանջէր ամենուրեք։ Բայց մեր զօրքերուն մնացեալ մասը կը սուզուէր կիրճերուն և հովիտներուն մէջ մինչեւ Վանգհալին։ Երկ վերջին պահուն երկու-երեք զօրագունդեր օգնութիւն հասած ըլլային մեր աջ թեւին և կեդրոնին, այս ճակատամարտը պիտի վերջանար մեզի համար փայլուն յաղթութեամբ մը։

ՆԵՄԻՐՈՎԻՉ ԴԱՆՉԷՆՍԿՕ

ՄԱՐՕՔ.—Բէյսուլիի կողմէ առեւտնգուած ամերիկեան հպատակ Բէրտիքարիս և անգլիացի հպատակ Վարէյ ազատ արձակուելով Թանգէր վերադարձան, իրենց փրկանքը տալէ վերջ։

ԲԱԳԴԱԴԻ միլիոնատէր Մ. Ագամով անցեալ ե՛ւ. օր սպաննուեցաւ երեք աւազակներու կողմէ։

ԱՐԻՒՈՒՆ ՏՕՆԸ ԷՖԹԷԼԻ ԱՇՏԱՐԱԿԻՆ ՎՐԱՑ.— Արէսի Դաշտին վրայ Էյֆէլի հռչակաւոր աշտարակը անցեալ Գշ. օր թատր եղաւ տարօրինակ գուսմարման մը։ Այդ օրը Ամառնային Արեւադարձին առաջին օրն էր, և խումբ մը Բարիզցի աստղաբաշխներ, չափագէտներ, և գիտնական կիներ ուայրեր ամառուան գալուստը տօնեցին։ Ներկաներուն մէջ կային Իչխան Պոնապարթ, Մ. Մ. Էյֆէլ, Բուանքարէ, Ֆլամարիոն։ Առաջին յարկին ճաշարանին մէջ ուտելէ վերջ, Մ. Ֆլամարիոն բանախօսութիւն մը ըրաւ արեւուն վրայ, որուն լուսանկարները հանուած էին արդէն։ Ցետոյ նաւագահանդէս մը և պարագային յարմար արտասանութիւններ։ Մ. Ֆլամարիոն յայտարարեց թէ ինք ու իր ընկերները պէտք չէ ամբաստանուին իբրեւ հեթանոս, թէ կը ջանան արեւուն պաշտելութիւնը նորոգել։ Ամէն կրօնք, ըսաւ, արեւը կը պատուէ, և իրենց նպատակն է միայն արծարծել սիրուն պաշտամունք մը, որ աշխարհի չափ հին է։

ՔՆՆՈՒԹԵԱՆՑ ՎԱՅՐ.— Մարսիլիոյ մէջ 17 տարեկան ուսանող մը, բժշկի մը որդի, գլխուն րիվոլվէրի հարուած մը պարպելով անձնասպան եղաւ։ Իր ծնողքին ուղղեալ հրաժեշտի նամակի մը մէջ կ'ըսէր.—«Վախցայ թէ չեմ յաջողիր քննութիւններուս մէջ, չկրցայ դիմանալ մտածելով թէ այնքան չարաչար աշխատութիւններէ վերջ պիտի չկրնամ յաջողիլ։»

ՀԻՒԹԱՀՏ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՆ ՄԷՋ.— Բարիզի Բժշկական Ակադեմիոյ անցեալ շաբթուան Նիսաթ խիստ չահեկան էր։ Բրօֆ. Կռանդէ Ժողովին ներկայացուց Բարիզի դպրոցներուն մէջ հիւծախտի աւերումներուն վրայ տարիէ մը ի վեր իր ձեռնարկած աշխատութեան արդիւնքը։ Նախնական դպրոցներու կառավարական քննիչին առաջարկութեան վրայ՝ Մ. Կռանդէ և իր աշխատակիցները իրենց քննութեան առակայ ըրած էին թաղապետական 15րդ. շրջանակին՝ Ամիրալ-Ռուսէն փողոցին մանչերուն և աղջիկներուն թաղային դպրոցները։ Քննուած 438 մանչերէն 126ը կասկածելի էին, որոնք երկրորդ քննութենէ մըն ալ անցուցեան ապա։ Ցանձնաժողովը տեսաւ որ 62 տղայ այսինքն հարիւրին 14ը հիւծախտային վարակում ունէին։ Դպրոցներուն սընտուկէն խկոյն վարկ մը յատկացուցաւ այս հիւանդ տղոց ձկան իւղ և մսի փոշի տալու համար։

Հիւծախտաւոր աղջիկներուն թիւը աւելի մեծ է. հարիւրին 17, այսինքն 458 աշակերտուհիներէն 79 հիւանդ։ Մէկ խօսքով բժշկական քննութեան ենթարկուած 896 տղաքներէն (մանչ և աղջիկ) 141ը յայտնապէս գեղձախտքային հիւծախտի սերմերը կը կրէին։ Կռանչէ կը յայտարարէ թէ ասիկա նուազագոյն չափն է, և մեծանուն բրօֆէսորը կը յուսայ թէ Բարիզի Քաղաքապետութիւնը կանխարգել միջոցներ ձեռք պիտի առնէ անաւոր ախտին դէմ մարտնչելու համար։

Ցետոյ կարգացուեցաւ Տքր. Մանտելի տեղեկագիրը՝ Թոքային հիւծախտը էօքալիպթոլի իւղի ներարկումներով դարմանումին վրայ։ Քաղաքապետական Հիւանդանոցին մէջ հարիւր հիւանդներու վրայ այս մեթոդը գործածելով, զգալի բարւոքում մը տեսնուած է շատ հիւծախտային դէպքերուն մէջ, ի մասնաւորի՝ հազը դադրած է և խուխը պակսած, չնչառութիւնը դիւրացած է և կարելի եղած է աւելի սնունդ տալ։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԳՈՐՍԿԱ ԵՒ ՔԱՔՈՆ

ՊԱՏԵՐԱԶՄ

ՆԱԻԱՅԻՆ ՋԱԿԱՏԱՄԱՐՏԸ

"ԲՕԼԳԱՎԱ"Ի ԸՆԿՂՄԻԼԸ

ՈՒԽԹՈՄՍՔԻ ԾՈՎԱԿԱԼԸ ԵՒ ԵՕԹԸ ՀԱՐԻՒՐ ԳԻՍՈՒՆ ՀՈԳԻ ԽԵՂԴՈՒԱԾ

ԹՕՔԻՕ, Յունիս 27. — Ծովակալ Թոկօ կը տեղեկագրէ թէ, Լիաօդունկ թերակղզին բոլորովին պաշարած է և թէ Բորդ Արթուրի ռուսական նաւատորմիղին հրամատար Իչխան Ուխթոմսքի բազմաթիւ նաւազներու հետ ծովամոյն եղած է Բոլդավա առաջնակարգ զրահաւորին հետ։

—Բորդ Արթուրը պաշարող ճաբոնական զօրաբանակը բերդաքաղաքէն 14 վերստ միայն հեռի կը գտնուի։

ԼԻԱՕ-ԵԱՆԿ.— Քուրօքիի և Օքուի հրամանին ներքեւ գտնուած ճաբոնական զօրքերը 6 զօրաբաժիններէ կը բաղկանան։ Վայրկեանէ վայրկեան մեծ ճակատամարտ մը մօտալուտ է։

ԲԱՐԻԶ. — Զրոյց կայ թէ Բորթ Արթուրի ռուսական նաւաբաժինը անցեալ ե՛ւ. օրուան նաւամարտէն վերջ նորէն Բորթ Արթուրի նաւահանգիստը չէ վերադարձեր, այլ իր ճամբան շարունակեր է դէպի հարաւ։

ԼՈՆՏՈՆ.— Թոքիոյէ կը հեռագրուի թէ ե՛ւ. օր Բորթ Արթուրի առջեւ նաւային ճակատամարտին միջոցին ընկղմած ռուսական մարտանաւն է Բոլդավա զրահաւորը, 10960 թօնս տարողութեամբ։ 750 նաւազներ ծովամոյն եղած են։

—Թոքիոյէ մէջ զրոյց կայ թէ Բորթ Արթուրի ռուսական նաւաբաժինն հրամատար ծովակալ իչխան Ուխթոմսքի ծովամոյն եղեր է վերջին ծովամարտին մէջ։ Ո և է պաշտօնական տեղեկութիւն չկայ այս մասին։

ԲԱՐԻԶ. — Թոքիոյէ հեռագիր մը կը ծանուցանէ թէ նոր ճակատամարտ մը տեղի ունեցեր է Բորթ Արթուրի նաւահանգստին մէջ, որուն արդիւնքը դեռ ծանօթ թէ։ Ջինական աղբիւրէ կը ծանուցուի թէ, Ճաբոնցիք պարտութիւն մը կրեր են(?) և իրենց մարտանաւերէն 5ը ծանրապէս վնասուեր են։

ԲԵԹԵՐՍԲՈՒՐԳ.— Ռուս հեռագրական Գործակալութիւնը երէկի թիւով կը հեռագրէ Լիաօ—եանկէ.— Զօր. Օքուի հրամանին ներքեւ հարաւէն եկող Բ. զօրաբանակը ետ քաշուեցաւ բովանդակ գիծին վրայ։ Կ'երեւի թէ Զօր. Օքու թողած է Քուրօքիի բանակին միանալու դիտաւորութիւնը։ Ռուրօքիի զօրքերը գրաւեցին Սիուչեն—Զուէնը։ Լիաօ—եանկի շրջանակին մէջ ամէն ինչ հանդարտ է։

—Պիրուկիա Վեդեմսուդիի թղթակիցը Լիաօ—եանկէ կը հեռագրէ թէ Բորթ Արթուրէ ամսոյս 26ին կէսօրէն 5 ժամ ետքը, հետեւեալ հեռագիրը ստացած է.— Մեր նաւաբաժինը ճակատամարտի մը սկսաւ թշնամիին հետ։ Բաղաքին պաշարումը կատարեալ չէ։ Մեր զօրքերը Բորթ Արթուրի քերդերէն 14 վերստ հեռաւ կը գտնուին։ Պաշարները ծովու ճամբով Բորթ Արթուր կը հասնին առանց արգելքի։

—Զօր. Սախարով կը տեղեկագրէ ընդհ. սպայակոյտին.—Ամսոյս 26ին, ճաբոնական մեծամեծ ուժեր Վանցալինի կայարանէն (Վաֆանքուի հիւսիսային կողմը՝ 20 քիլոմէթր հեռու) ուղղուեցան լեռներուն մէջէն դէպի հիւսիս Զիբանկինի կիրճը (Սիու—եէնի և Բայչուի միջեւ ճամբուն վրայ)։ Հասկցուեցաւ որ թշնամին իր յառաջխաղացութիւնը սկսաւ դէպի Լիաօ-Եանկ տանող մեծ ճամբուն վրայ, և Յուս. 26ի առաւուն հասաւ Թիտիավասցա, 3 քիլոմէթր հեռի Թուսինքուի հիւսիսային կողմէն։ Ցառաջապահներու թեթեւ կռիւներ տեղի ունեցան։ Հազարապետ Եանչուքովսքի վիրաւորուելով, գերի բռնուեցաւ, ինչպէս նաև Յոգդ. Ռիչքով և երեք պատգարակարար։ Երկու արձակաղէն սպաննուեցան. տեղակալ Սէրբուխովիդինով և 13 արձակաղէններ վիրաւորուեցան։

ԼՈՆՏՈՆ.—Զիֆուէ կը հեռագրուի թէ Զօր. Քուրօքադքին հասկնալով որ այժմ իր հրամանին տակ գտնուած զօրքերով պիտի չկրնայ դիմադրել Քուրօքի, Օքուի և Նօձրի միացեալ բանակներուն, որոշեր է միայնակ Խարպին նահանջել, անձրեւներու եղանակը հոն անցընելու համար։

ՀՌՈՄ.— Թոքիոյէ Աժանս Լիպերալի կը հեռագրուի թէ Օքուի և Նօձրի բանակներուն յառաջապահները միացան Քայբինկի մօտ։

ԼՈՆՏՈՆ.—Եէսչենն Թելեկրաֆ Բրը-բընիի քաղաքեան հեռագիր մը կ'ըսէ թէ Զօր. Սթաքէլպերկի կացութիւնը չատ տագնապալի է։

ԲԵԴԵՐՍԲՈՒՐԳ.—Ծովակալ Թոկոյի ծանուցած նաւային պարտութիւնը հաստատող ոչ է լուր դեռ հասած չըլլալով, յոյս կայ թէ լուրն անճիշտ է։

ՔՐՈՒՑԷՎԱՔ. — Սերպիոյ Բեդեր թագաւորը և բոլոր նախարարները հոս հասան։

ՊԵՐԼԻՆ.— Գերմանիա ևս որոշեց մարտանաւ մը ղրկել Հայիթի, իր ներկայացուցչին եղած նախատինքին պատճառաւ։

ՔԻԼ.—Իտուարտ թագաւոր և Վիլհէլմ Բ. այցելեցին նաւարանները, և Քայզէր Վիլհէլմի մէջ նախաճաշեցին։

ԴԱՄԲԼ ՓՈՂՈՑԻՆ ՈՃԻՐԸ

Թերթիս այսօր կը հրատարակենք մեր Դ. էջին մէջ, ԱՌԵՏՐԱԿԱՆ ԲԱԺԻՆԻՆ տակ։

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԷՆ

ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ երէկ գումարուեցաւ Պատրիարքարանի մէջ, նախագահութեամբ Ս. Պատրիարք Հօր։ Ներկայ էին Տ. Գրիգորիս Արք. Ցովհաննէսեան, Տ. Վահրամ Արք. Մանկունի, և Սէթեան, Սանասարեան ու Շահպազեան աւագ քահանաները։

1. Մարտչէն՝ երբեմն վարդապետ և այժմ կիրակոս կէօքեան, որ եօթը տարի առաջ կարգալոյծ եղած էր, ներման խնդրանք ըրած էր։ Ժողովը նկատելով անոր վարուց ու բարուց անուղղելի վիճակը, բացարձակապէս մերժեց խնդրանքը։

2. Նոյնպէս Կեսարիայէն Ներսէս Վրդ. Հէրգելեան կը խնդրէր բաւ հարմարել իր երեքամեայ ապաշխարութիւնը և ներում չնորհել։ Ժողովը նկատելով որ որոշեալ հինգ տարուան ապաշխարութեան պայմանաժամը լրացած չէ, մերժեց անոր խնդրանքը։

3. Սիլիսդրէի Թաղ. Խորհուրդը կը խնդրէր տեղւոյն եկեղեցիին վրայ քահանայ ձեռնադրել Տիրացու Երուանդ Ղօնչէկիւլեանը։ Ժողովը որոշեց գրել Թաղ. Խորհուրդին որ սպասէ Առաջնորդին գալուն։

4. Նոյնպէս Սուլիսյի Թաղ. Խորհուրդը կը խնդրէր տեղւոյն եկեղեցիին վրայ քահանայ ձեռնադրել Տիրացու Մկրտիչ Մխիթարեանը։ Ժողովը նկատելով որ յիշեալին արժանաւորութիւնը հեռուէն կարելի չէ ստուգել, որոշեց յետաձգել առ այժմ, մինչեւ որ կարելի ըլլայ իր մասին ստոյգ վկայութիւններ իմանալ։

5. Գոնիայի Պատր. Փոխանորդ Տ. Վահրիհ Ծ. Վրդ. Շահլամեան, Ժողովին ներկայացաւ և իր վիճամեայ պաշտօնավարութեան մասին ամփոփ տեղեկութիւններ տուաւ։ Ժողովը լսեց և իր գոհունակութիւնը յայտնելով խոստացաւ պէտք եղած աջակցութիւնը ընել և իր պաշտօն կիրառմանը մասին դիւրութիւններ ընծայել։

6. Զարսանճագի և Զմկածագի Առաջնորդ Տ. Կորիւն Վրդ. հրաժարական մատուցած էր իր պաշտօնէն և կ'ուզէր Կարինի կարմիր վանքը քաշուիլ։ Ժողովը գոհ ըլլալով յիշեալին պաշտօնավարութենէն, մերժեց հրաժարականը և որոշեց քաջալերական գիր մը գրել։

Ժողովը ասոնցմէ զատ զբաղեցաւ կարգ մը ամուսնական խնդիրներով։

ԿԻԼԻԿԻՈՑ Ս. Կաթողիկոսը, որ թեմական այցելութեան ելած էր, Զէյթուն հասած է Յունիս 12ին և տեղւոյն Ս. Աստուածածին եկեղեցիին մէջ բարեմաղթութիւններ ըրած է վեհ. Կայսեր կենաց համար, որուն ժողովուրդը մասնակցած է ամէններով։

ՎԵՍՄ. ՍԻՍԱԿ ՖԷՐԻՏ ՊԷՑ.— Դիւութեամբ կ'իմանանք թէ Ներքին գործոց Նախարարութեան աւագ պաշտօնեաներէն Վեսմ. Սիսակ Ֆէրիտ պէյ, Ընդհանուր Քննիչ կարգուած է Տպարաններու։ Պաշտօնի այս կարեւոր բարձրացումը արդարեւ արժանաւոր գնահատում մըն է Ն. Վեսմութեան անձնական արժանեաց և բազմակողմանի կարողութեանց, որոնցմով կը փայլի իբրեւ պետական արժանաւոր և կարող պաշտօնատար մը։ Ջերմապէս կը խնդակցինք Ն. Վեսմութեան և չնորհիւ Վեհ. Կայսեր ա'լ աւելի բարձրացում կը բարեմաղթենք։

ՊԵՐԼԻՆի պարսկական դեսպանատան խորհրդական Յովհաննէս խան, որ Մայրաքաղաքս կը գտնուի, առջի օր Բերա՝ Ս. Պատրիարք Հօր ընակարանը գնաց այցելութեան, բայց Նոր Սրբազնութիւն հոն չըլլալով այցաքարտը թողուց։

ՈՒՍՈՒՑՉԱՑ ՕԳՆՈՒԹԵԱՆ Հոգաբարձութիւնը թէեւ հրաւիրուած էր երէկ նիստ գումարել Ղալաթիոյ Խորհրդարանին մէջ, բայց անդամներու մեծամասնութիւնը ներկայ չըլլալով, նիստը տեղի չունեցաւ։

ՄԱՐՍԱՑԻՆ ԺՈՂՈՎՈՑ Նախագահ Վեսմ. Սիւրէյա պէյ, չնորհակալութեան դիր մը գրած է Ս. Պատրիարք Հօր, որ ցաւակցութիւն յայտնած էր Ն. Նեսմութեան զաւկին մահուան առթիւ։

ՄԱՑՐ ԵԿԵՂԵՑԻի քահանաներէն Տ. Եղիազար խնդրագրով մը դիմած էր Ս. Պատրիարք Հօր, իր նիւթական վիճակին բարւոքմանը մասին անօրինութիւն մը ընելու համար։ Կրօն. Ժողովոյ որոշմամբ յիշեալը Իզմիտ զըրկուեցաւ տեղւոյն եկեղեցիներէն մէկուն մէջ պաշտօնավարելու համար։

Տ. ՄԿՐՏԻՉ ԱՐՔ. Վեհապետեան, Էյտպի Թաղ. Խորհուրդին խնդրանքին վրայ, առաջիկայ հինգշաբթի օր Ս. Պատարագ պիտի մատուցանէ տեղւոյն եկեղեցիին մէջ՝ Գիւտ տփոյ Ս. Աստուածածնի տօնին առթիւ։

ԷՅՈՒՊԻ Ս. Աստուածածին եկեղեցիին զոյգ մը քշոց նուիրած է Պալաթցի Օգսէն էֆ. Ալիքանեան։

ՍԿԻՒԹԱՐԻ Աղքատախնամին Տնօրէն Ժողովը, իր պաշտօնավարութեան միամեայ շրջանը աւարտելով, հրաժարական մատուցած է երեք Թաղ. Խորհուրդներուն։ Ցառաջիկայ կիրակի եւ պիտի յանձնէ իր միամեայ մատակարարութեան տեղեկագիրն ու հաշիւները։ Ցուսալի է որ երեք Թաղ. Խորհուրդները չեն յապաղեցնէր նոր Տնօրէն Ժողովի մը ընտրութիւնը։

ԱԶԳ. ՀԻՒԱՆԴԱՆՈՑ.—Ցարութիւն էֆ. Պապեանի Օր. Արմենուհի Ց. Դարակէօզեանի հետ ամուսնութեանը առթիւ հետեւեալ նուիրատուութիւնները եղած են Հիւանդանոցին. Տէր և Տիկին Տօքթ. Ղազարոսեան 240, Ցակոբ էֆ. Ց. Ցակոբեան 216, Արշակ էֆ. Էքսէրճեան 108, Պօղոս էֆ. Ճամճրեան 108 ղրուշ։

*** Նոյնպէս Կարապետ էֆ. Գ. Ֆըրէնկեանի ընդ Օր. Քրիստինէ Դ. Տէօքմէճեանի հետ ամուսնութեան առթիւ փոխան ծաղկեփունջի 108 ղր. նուիրած է Հիւանդանոցին Ցարութիւն էֆ. Քէօմիւրճեան։

Ցովսէփ Իզմիրեանց Գրական Ցանձնաժողովը առաջիկայ 1905 տարւոյ մրցանակին համար ներկայանալի երկասիրութեանց նիւթին ինք որոշած և 1903 նոյեմբեր 6 Թուակիր «պաշտօնական ծանուցմամբ» հրատարակած էր յ'Ազգ. լրագիրս, սակայն այդ նիւթին համապատասխանող միայն մէկ գործ ներկայացած լինելով ցարդ, հարկ դատուած է կրկնել նոյն ծանուցումն։

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՑՈՎՍԷՓ ԻԶՄԻՐԵԱՆՑ ԳՐԱԿԱՆ ՑԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՑ

Ցովսէփ Իզմիրեանց Գրական Ցանձնաժողովը, առաջիկայ 1905 տարւոյ մրցանակին համար որոշեց 1901 Ապրիլ 28ի հրահանգին Ե. յօդուածոյն համեմատ ներկայանալի երկասիրութեանց նիւթին որոշումն ինքն ընել, յուսալով այսու աւելի արդիւնաւոր ոճոյ մը նախապատրաստիչ ըրած լինել։

Որոշուած նիւթն է. Արդի Հայերէն բառարանի համար նախապատրաստական նիւթերու հաւաքածոյ կազմել, իւրաքանչիւր բառին հանդէպ բառարանական սովորութեան տեղեկութիւններով, և մանաւանդ ծագման և կիրառութեան մասին բացատրութիւններով։

Ցանձնաժողովն նկատի առնելով նիւթին ընդարձակութիւնը որոշեց եւ զայն երեք բաժնել, և իւրաքանչիւր մասին համար մրցանակի բաժին մը յատկացնել։ Երեք բաժիններն են,

Ա. Նոր չինուած կամ ճշդուած և նոր առումներ ստացած և հին Հայերենէ նորագիւտ բառեր և ոճեր։

Բ. Արեւմտեան գաւառաբարբառներու բառեր և ոճեր։

Գ. Արեւելեան գաւառաբարբառներու բառեր և ոճեր։

Վենետիկի Առձեռն բառարանին վերջին տպագրութիւնը իբր հիմ ընդունուած է։ Աշխատութիւնները նոր և ձեռագիր պիտի ըլլան և յստակ գրուած։ Արդէն տպագրեալ աշխատութիւններ նոյնութեամբ չեն կրնար առաջարկուիլ, բայց եթէ նոր յաւելուածներով ճոխացած ըլլան։ Բերականական տեղեկութիւններ և բացատրութիւններ իբր գնահատելի առաւելութիւններ պիտի նկատուին։

Աշխատութիւնները պէտք է յղուին առ Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրն, ի Կ. Պոլիս, մինչեւ 1905 տարւոյ փետրուարի վերջը։

Եթէ երբէք ըստ նախնի սովորութեան ազատ նիւթի վրայ երկասիրութիւններ յղուած գտնուին անոնք ըստ պատշաճին և արժանաւորութեան կամ բացառիկ մրցման մը նիւթ պիտի կազմեն և կամ յաջորդ մրցանակին պիտի պահուին։ Այս տեսակ երկերը եթէ տպագիր են, երեքական օրինակ, իսկ եթէ ձեռագիր են, մէկ օրինակ պիտի յղուին, բայց յստակ գրուած։

Ցանձնաժողովոյն յղուած բոլոր աշխատութիւններ, մրցանակ ընդունին կամ ոչ ետ չեն դարձուիր։

14/27 Յունիս 1904

ԼԱՒՍՆԹՔ

Երկուշաբթի առաւօտ, արշալոյսին, Կէտիկ-Փաշայի Ս. Յովհաննէս Առաքաբանիչ եկեղեցիին մէջ, հանդիսաւորութեամբ կատարուեցաւ երիտասարդ և ծանօթ լրագրավաճառ Տիար Ցարութիւն Հովիւեանի պսակադրութեան հանդէսը Օր. Վերգին Դարակէօզեանի հետ, կնքահայրութեամբ փեսին մօրեղբայր Տ. Տրդատ քհնյ. Պոյաճեանի։

Երկու կողմէն բազմաթիւ ազգականներ ու բարեկամներ խնդուած էին տաճարին մէջ որ այս առթիւ լուսազարդուած էր պատշաճօրէն։

Հանդէսին կը նախագահէր Տ. Եզրաս վրդ. Սալչեան, շրջապատուած Կէտիկ-Փաշայի քահանաներէն, և շատ մը գեղեցկաձայն դպիրներէ։ Ջեռնտուութիւնը կատարեց Տ. Պետրոս Հայր։

Պսակի արարողութենէն ետք, հարսնեւորները առաջնորդուեցան Գաբրակէօզեաններու բնակարանը, ուր շնորհաւորութիւններ և պատուասիրութիւններ տեղի ունեցան և հարսը ընդունեց զանազան գեղեցիկ նուէրներ։

Խմբագրութիւնս իր խնդակցութիւնն ու շնորհաւորութիւնը կը յայտնէ այս ուրախ առթիւ, նորապսակ Տէր և Տիկին Հովիւեանի և իրենց պարագաներուն։

Երկուշաբթի առաւօտ Գատըգիւղի Ս. Թագաւոր եկեղեցիին մէջ տեղի ունեցաւ յուղարկաւորութեան կարգը Մինասի էֆ. Քարտճեանի։ Տիսուր հանդէսին կը նախագահէր Երեցեան Սրբազան, շրջիկ ունենալով Դուրեան Տ. Ղեւոնդ և Տ. Կարապետ վարդապետները, ինչպէս նաեւ բազմաթիւ քահանաներ։ Ներկաներուն մէջ կը նշմարուէին Վեսմ. Արիկ էֆ. Ունճեան, Բարսեղ Սթամպուլլեան, Տիգրան Բարդամեան, Բարսեղ Ս. Մանուկեան, Աբրահամ Կիւմիւչեան, Նազար Սէլեան, Յեսու Շամտանճեան, Ռուբէն և Սերովբէ Էպէեան, Նշան Լօքմակէօզեան, Տիգրան Թէրզիպաշեան, Սահակ Թիւթիւնճեան, Բաւլի Հաճեան, Բարթող Հիւնքեարպէյէնտեան էֆ.ները, ինչպէս նաեւ Մայրաքաղաքիս առևտր. շրջանակէն ստուար բազմութիւն մը։ Ցուզիչ դամբանականով մը Երեցեան Սրբազան ի վեր հանեց հանգուցեալ կեսարացիին արդիւնաւէտ կեանքը, կառավարական պաշտօնը և Գումգապուի ու Գատըգիւղի եկեղեցիներուն թաղականութեան մէջ մատուցած ազնիւ ծառայութիւնները՝ որմէ յետոյ երկնային հանդիստը մաղթեց այս բարեպաշտ քրիստոնէին հոգւոյն համար։ Ապա ներկաները իրենց ցաւակցութիւնները յայտնելով հանգուցեալին պարագաներուն Տիար Ցակոբիկի և Պետրոս էֆ. Պօղոսեան՝ մեկնեցան եկեղեցիէն, ուր մարմինը պատրաստեցաւ դիւղին գերեզմանատունը։

Այրի Տիկին Ռեբեկայ Սարաֆեան, Տէր և Տիկին Պետրոս Պօղոսեան և զաւակունք, Պ. Ցակոբ Սարաֆեան, Այրի Տիկին Երմոնէ Երէցեան, Օր. Խորովուհի Երէցեան, Բարթող էֆ. Հիւնքեարպէյէնտեան իրենց խորին չնորհակալութիւնը կը յայտնեն ամէն անոնց որոնք հաճեցան ներկայ գտնուիլ Ազնուազարկաւորութեան տխուր հանդէսին և այս առթիւ իրենց ցաւակցութիւնն յայտնեցին։

"ՄԱՆԶՈՒՄԷ„Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ ԲԱԺԻՆը

ԿՆՈՔՆՔ

ԿԱՐԱՊԵՏ. — Որդի Ստեփան Գինեպանեանի, մկրտուած Գատըգիւղի Ս. Թագաւոր եկեղեցին, 13 Յունիս 1904։ Կնքահայր Լեւոն Գինեպանեան։

***

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ. — Որդի Խաչիկ էֆ. Աղամամեանի, մկրտուած Բերայի Ս. Ցարութիւն եկեղեցին։ Կնքահայր՝ Տիար Մագուտ Համբարձումեան։

ԲԱՐԻԶԻ ՊՕՐՍԱՆ

BOURSE DE PARIS

28 Յունիս 1904

Ֆրանս. 3% Français)	97 75
Բէյժի (Tab. Turcs)	380 —
Օսմ. Միացեալ (R. Nv. Unif.)	86 50
Երկաթուղի (Lots Turcs)	123 —
Պանգ Օթթ. (Banque Ott.)	586 —
Թրանսվալ (Transvaal)	103 —

ՐԷՍՄԻ

ԹԷՎՖԻՀԱԹ

Ուժում մէջեաթիպը ասքերիյէ վէ միլքիյէի Ճանանէ քիթապճըը իզզէթլու կարապետ էֆէնտիյէ թէրֆիէն ռիւթպէի Սանիյէ սընֆը Միւթէմիյիզի։

Խրէմիթը մէմուհալարընա մէպնի էտիրնէ էչրաֆընտան Մէհմէտ փաշա զատէ իզզէթլու Իպրահիմ պէյէ Սանիյէ վէ խարիճիյէ նէզարէթը ճէլիլէսի թէրճէմէ օտասը խիւլֆասընտան ռիֆաթլու Ահմէտ Ռաշիտ պէյէ Սալիսէ ռիւթպէլէրի թէվճիհ պույրուլմուշ տրը։

ՆԵՐՔԻՆ

ԱՐԴԻԼՈՒԱՆ ԴԵՂԵՐԸ.—Պաշտօնական Ձեկոյց մը արդէն ծանոյց թէ fwfosիլադ տր սուs վնասակար դեղին և սիանիւռ տր բօդասիսմ մահացու թոյնին մուտքը և գործածութիւնը խստիւ արգիլուած են Թուրքիոյ մէջ։ Կայս. Իրատէ մը հրամայեց որ դեղագործներու քով գտնուած fwfosիլադ տր սուsը գնուի, և դեղագործներէն մուրհակ առնուի թէ այլ եւս իրենց քով չէ մնացած և եթէ բերեն պատասխանատու են։ Սիանիւռ տր բօդասիսմ սպանիչ թոյնին ներածումը և վաճառումն ալ խստիւ արգիլուած է, և այս թոյնէն ո'ւր որ գտնուի, անմիջապէս պիտի գրաւուի։ Այս առթիւ Քաղաքապետութեան մէջ յանձնաժողով մը կազմուեցաւ զոր. Պանկովսքի փաշայէ, դեղագործ Ղանիի էֆ.է, Միրլիվա Տօքթ. Հիւսամէտտին, բժշկական վարժարանի դեղագործ Ռէֆիզ փաշաներէ, և բժշկական վարժարանի ուսուցիչներէն դերճաղարապետ Մուսթաֆա էֆ.է, որոնք գնուած կամ գրաւուած նոյն դեղերը ջնջելու եղանակը խորհրդակցութեամբ որոշելով, տեղեկագիր մը պիտի մատուցանեն կայս. Պալատ, խնդրելի կարեւորութեան համար։ Կայս. Իրատէին գործադրութեան սկսուած է արդէն և մասնաւոր քննիչներ սկսած են գործել։ Պոլսոյ 270 դեղարաններուն քննութիւնը դեռ մէկ երկու օրուան կը կարօտի աւարտելու համար։ Քաղաքապետութեան կողմէ պաշտօնեայ մը ալ կ'ընկերանայ այդ քննիչներուն, որոնք նոյն երկու դեղերը կը հաւաքեն դեղարաններէն, դեղավաճառներէն, մանրավաճառներէն, Մրսըր-Զարչէն, լուսանկարիչներէն, ներկավաճառներէն և ոսկերիչներէն։ Ատոնք բժշկական վարժարանի մթերանոցին պիտի յանձնուին տէրերէն առնուած մուրհակներով։ Երբ գրաւման գործը աւարտի, fwfosիլադ տր սուsը, մասնագիտական մարմնի մը հսկողութեամբ, քաղաքէն դուրս յարմար տեղ մը պիտի տարուի և ածուխի փոշիի և երկաթի խարտուքի հետ խառնուելով պիտի այրուի, որով երկաթի անվնաս բաղադրութեան մը պիտի վերածուի։ Իսկ սիանիւռ տր բօդասիսմը մեծ տակառներու մէջ դրուելով ջուրի հետ պիտի խառնուի։ Ցետոյ հեռուէն և մեծ զգուշութեամբ, խոզովակէ մը ասիs իօrիsտիրf (Թուզ-բուհու) պիտի ներարկուի մէջը, որով պիտի անհետանայ թունաւոր տարրը եւ պիտի վերածուի իօrիսr տր բօբասիսմի։ Այս վերջինն ալ պիտի չնչուի կա'մ ծով թափելով կամ ցամաքի վրայ թաղելով։ Քիմիական այս գործողութեանց միջոցին և ոչ մէկուն թոյլ պիտի տրուի մօտենալ, և գործադրողներն ալ իրենց քով թթուածինով խառն չուր պիտի ունենան, թունաւորումէ զերծ մնալու համար։ Այս որոշման գործադրութիւնը հաղորդուեցաւ մաքսային իշխանութեանց և պէտք եղած տեղերը։

ԱՐՏԱՍՈՎՈՐ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ.—Վիեննա գտնուող օսմ. արտասովոր պատուիրակութիւնը երէկ Պոլիս ժամանեց Արեւելեան Ճեպընթացով։

ԴՐՈՇՄԱՏՈՒՐՔԻ ՆՈՐ ՕՐԷՆՔԸ.—Գրած էինք երէկ թէ Զէյթարանին մէջ յանձնաժողով մը կազմուած էր, դրոշմատուրքի օրէնքին գործադրութեան հակող պաշտօնեաներ ընտրելու համար։ Նոր լուր մը կ'ըսէ թէ այդ յանձնաժողովին պաշտօնն է ուսումնասիրել օրէնքը և անոր գործադրութեան եղանակը։ Գալով պաշտօնեաներու ընտրութեան, այդ բանը պիտի կատարէ մօտերս Հանր. Պարտքի Վարչութեան Տնօրէնութիւնը և վարչական Խորհուրդը։

ՀԱՑՏԱՐ ՓԱՇԱՑԻ գիծին յատուկ երկու չոգենաւերը Պաղտաs և Տիարպէքիր պատրաստ են Քիլի մէջ, ինչպէս գրեցինք։ Երրորդ չոգենաւն ալ որ Մուսուլ պիտի կոչուի, ծով իջուցուեցաւ այս օրերս։ Զօր. Խալիլ փաշա երէկ առտու Գերմանիա մեկնեցաւ պաշտօնապէս ստանալու համար երեք չոգենաւերը։

—Հայտար Փաշայի նաւահանգիստին արժեքերու ընդհ. ժողովը գումարուեցաւ երէկ Պերլինի մէջ։ Կարդացուած տեղեկագրին համաձայն 1903ին շահագործման հասոյթ գոյացած է 398,986 ֆր.։ Ընդհ. ծախքերը զեղչելով, որ 181,871 ֆր.ի կը հասնի, զուտ շահ կը մնայ 217,115 ֆր. որ պիտի գործածուի ամորթիմաններու։

ԿԱՑՍ. ԲԺՇԿԱԿԱՆ ժողովը կը ծանուցանէ իր անդամներուն թէ նիստը տեղի պիտի ունենայ այս ուրբաթ ժամը 4½ (Ռ. Ե.) կէս օրէն ետք, ընկերութեան պաշտօնարանին մէջ։

ՕՍՄ. ՀԱՆՐ. ՊԱՐՏՔԻ Վարչութիւնը 1319 (1903-1904) տարեշրջանի Բ. վեցամսեայն հասոյթի և ծախքի հաշուեկշիռը և տեղեկագիրը հրատարակեց։ Տեղեկագիրը կը յայտնէ թէ վերջին վեց ամիսներու հասոյթները ծախքերուն բաւէլէ զատ, մաս մըն ալ աւելցած է։ Ընդհ. հասոյթն է 1,186,055 ֆսմ. ոսկի, որմէ զեղչելով կեդր. Վարչութեան ծախքը, 56,850 ոսկի, մնացեալ 1,079,205 ոսկին յատկացուած է ընդհ. պարտքին։

ՑՈՒՆԱՑ ԳՐԱԿԱՆ ՍԻԼՎՈՂՈՍԻՆ հաստատութեան 43րդ. տարեդարձը տօնուեցաւ կիրակի օր մեծ հանդէսով։ Ցունաց Պատրիարքը և Սինոդականները ներկայ էին։

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԲՈՒՄԷԼԻի հարկին ներկայ տարւոյ մայիսի ամսականը ամբողջովին վճարուեցաւ։

ՖՐԱՆՍԱԿԱՆ դեսպանատան Վօքուր պահականաը որ Պիրէհան կը գտնուէր, երէկ առտու Պոլիս ժամանեց։

ՏԷՕՑԶԷ ՊԱՆՔԻ արտասովոր Ընդհ. Ժողովին որոշմամբ 20 միլիոն մարք աւելցուեցաւ գտնուած դրամագլուխին վրայ, որ հապա այսպէս 180 միլիոնի։ Նոր արժեթուղթերը որոնք 1905էն իրաւունք պիտի ունենան շահաբաժինի, գնուեցան 9/0 Ձով։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐը

ՀՐԻԵՀ.—Երէկ ժամը 10ին հրդեհ ծագեցաւ Էյտիրնէ Գաբուի կողմը, Պահճէպան օղլու փողոցին մէջ, Հանիֆէ հանքմի սեփական և Ցոյն կօշկակար Իսրայէլի բնակած տունէն։ Տան միայն վերնայարկը այրելէ ետք բոցերուն առաջքը առնուեցաւ։

ՈՃԻՐ.—Ակոյի գիշեր Ռամպէր անուն բեռնակիր մը գաղտնապէս մտաւ Պոլիս, Եէնի Ճամիի դէմ, Քեագիմ էֆ.ի դեղավաճառանոցը, սպասելով վաճառատան բեռնակիրին Էօմէրի։ Երբ Էօմէր եկաւ, ներսինը յարձակեցաւ անոր վրայ դաշոյնի հարուած մը մխելով անոր աջ քունքին։ Մարդը պառաց և ոսոիկանութիւնը դուռը խորտակելով ձերբակալեց ոճրագործը։ Պառաւը սա էր։ Էօմէր վերջերս եբակիր դացած ըլլալով իր տեղը դրած էր Ռամպէրը, և դարձին 10 ոսկի տալով անոր ինք վերստանձնած էր գործը։ սակայն Ռամպէր գործ չընելով միշտ կը պահանջէր որ գործին գլուխը անցնի։ Երբ ամէն ճարը հատաւ, որոշեց զայն սպաննելով մէջտեղէն վերցնել։

ԾՈՎԻ ԱՐԿԱԾ.—Կիրակի առտու, Օրթաքէօյէն երկու Հայուհի երկու տըղաքներու հետ նաւակ կը նստին կէօք Սու երթալու համար։ Գանտիլլիի ապէտ, նաւակը հոսանքէն գրգռնլով, մէջինները թէեւ ծով կը թափին, բայց եգերքէն հասած արագ օգնութեանց չնորհիւ կ'ազատուին։

ԴՐՈՇՄԱՏՈՒՐՔԻ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳԻՐԸ

45. Լրատուներու կողմէ տրուած այն մուրհակները որով յանձն կ'առնեն իրենք վճարել իրենց իմաց տուած գործին առթիւ ըլլալիք ծախքերը։

46. 1302 յուլվ. 25էն առաջ յօրինուած կենսագրական ծանօթագիրները և յարակից թուղթերը։

Գ. ՀԱՏՈՒԱԾ

Մասնաւորներու միջեւ փոխանակուած թուղթերը

47. Կայս. Ֆէրմանով դրոշմատուրքէ զերծ ընկերութեանց բաժնեթուղթերը և պարտաթուղթերը։

48. Արդէն դրոշմաթուղթ կրող առեւտրական թուղթերու վրայ գրուած ճիրօները, ընդունուած կամ գանձուած ըլլալնուն վերաբերեալ խօսքերը։

49. Իրենց ապահովութեան կանոնական ժամանակամիջոցին մէջ, գաղթականներուն յօրինած փոխանորդագրերը իրենց ծննդավայրերուն մէջ ունեցած կալուածներուն համար։

50. Պաշտօնէից առողջական վիճակին կամ տարիքին, հարուածներու, վէրքերու կամ սպանութեանց և պատուաստման մասին բժշկական վկայագիրները։

51. Բժիշկներու դեղագիրները և չքաւորներու յանձնուած բոլոր վկայագիրները։

52. Դրամագլուխը 40 ղրուշ կամ անկէ պակաս գումարներու ստացագիրները և անդորրագիրները. գնուելիք, կամ ընդունուելիք կամ գանձուելիք ապեւաքական թուղթերուն յանձնուած ըլլալը հաստատելու համար թէ՝ նամակով և թէ ուրիշ կերպով տրուած իլմուխապէրները եւ ստացագիրները և ընթացիկ-հաշուի տեսակներուն մէջ գրուած արձանագրութիւնները։ (77րդ յօդուածին մէջ յիշուածները և 9րդ յօդուածին 70րդ թիւին մէջ գրուած տոմսերը բացառութիւն են)։

Դ. ՀԱՏՈՒԱԾ

Ազգերը

53 Կառավարական պաշտօնատանց այն ծանուցագիրները, որոնք մասնաւորներու շահերուն չեն վերաբերիր, ինչպէս նաեւ Օսմ. Պանքայի փոխատուութեանց և Տէրութեան պարտուց վերաբերեալ ազդերուն բնագիրները և ի հարկին ցոյց տրուելիք ընդօրինակութիւնները։

54. Դեսպանատուններու և հիւպատոսարաններու այն պաշտօնական ազդերը որոնք մասնաւոր շահերու չեն վերաբերիր։

55. Տետրակներու և գիրքերու կողքերուն վրայ հեղինակին գործերուն կամ տպարանապետին գիրքերուն ցուցակները, վաճառքներու, տուփերու, շիշերու և ծրարներու վրայ փակցուած պիտակներուն (եաֆքա) պարունակած հաստիները, ազդերը, յայտարարութիւնները, ինչպէս նաեւ նոյն առարկաներուն վրայ փաթթուած ամէն տեսակ ազդերը և յայտարարութիւնները։

56. Ճաշարաններու և պանդոկներու սեղաններուն վրայ գտնուած ցուցակները որոնք ուտեստներու և ըմպելիներու անունները ու գիները կը պարունակեն։

57. Ծախու առարկաներուն վրայ փակցուած ազդերը։

58. Հանրային վայրերու մէջ, հանրութեան օգտին համար դրուած կամ կախուած ազդարարագիրները, ինչպէս նաև ապահովագրական ընկերութեանց կողմէ ապահովագրուած կալուածներու վրայ դրուած նշանատախտակները։

59. Տպարանապետներուն կամ հրատարակիչներուն տպագրած գրպանի օրացոյցերը, ճամբորդներու ուղեցոյցերը, պտի այն օրացոյցները որք ո և է ռէֆիամ չեն պարունակէր, բարեգործական և կրթական հաստատութեանց ազդերը, և լոկ արհեստն ու տեղը ծանուցանող fառդաsրեսները։

60. Կարուած առարկաներու կամ բարեգործական նպատակներու համար լրագիրներու մէջ հրատարակուած ազդերուն բնագիրները։

Ե. ՀԱՏՈՒԱԾ.—Զանազանք

61. Պատժական և եղեռնական գործերու վերաբերեալ ոստիկանական քննութեանց թուղթերուն բնագիրը, դատարաններէն զատ բոլոր կառավարական պաշտօնատանց կողմէ անհատներու ուղղուած կոչնագիրները, ինչպէս նաեւ զէնքի տակ մեռնող զինուորականի մը ժառանգական հանգամանքը ճշդող վերասեդ հեօճեքիները։

62. Օտար դեսպանատանց և անոնց յարակից դիւանագիտական գործակալներու հիւպատոսներու կողմէ տրուած յայտագիրները, իլմուխապէրները և բազրիները։ (Դրոշմատուրքի ենթակայ կը մնան մասնաւորներու վերաբերեալ թուղթերը զորս դեսպանատունները կամ հիւպատոսարանները վիզէ կ'ընեն)։

63. Մզկիթներու կամ այլ հանրօգուտ հաստատութեանց օգտին համար տրուած ստացագիրները, վկայագիրները և ազդարարագիրները։

64. Այս կանոնագրին Շրդ Գլխուն մէջ յիշուած թուղթերը և վճռագիրները։

65. Լրագիրները և գրական, գիտական և արուեստագիտական պարբերական հանդէսները։

66. Թաղումներու և թաղման ծախքերու վերաբերեալ թուղթերը։

67. Զաւակներու և աղքատներու, դպրոցներու, կրօնական և բարեգործական հաստատութիւններու տրուած նպաստներու ստացագիրները և անոնց արձանագրութեանց տետրակները։

68. Շերամահանտերու թուխսի արտօնագիրները։

69. Ոչխարահամարի թեզքիրէները։

70. Սենեկապաններու և պանդոկապետներու կողմէ տրուած իխպարցամները։

71. Դիւղերու գիշերապահներուն տրուած թեզքիրէները։

(Շարունակելի)

ԳԻՇԵՐՈՒԱՆ ՀԵՌԱԳԻՐ

ՎԵՐՋԻՆ ԺԱՄ

Երէկ գիշեր ուշ ատեն հեռագրական գործակալութեանց կողմէ մեզ հաղորդուած են հետեւեալ հեռագիրները.—

ՆՈՐ ՁԱԿԱՏԱՄԱՐՏ ՄԸ

ՀԱԲՈՆԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹԻՒՆ

ԲԱՐԻԶ, 28 Յունիս.—Երէկ լուր հասած էր թէ ռուս զօրավար Միչենքօ պարտութեան մատնեց Ճաբոնցիները Յալուի արեւմտեան կողմը։ Այս լուրը հաստատուեցաւ այսօր։ Ճաբոնցիներուն կորուստները մեծ են։ Ռուսք 12 ժամ հալածեցին թշնամին։

ԲԱՐԻԶ.—Վլատիվոսթոքի նաւային գրաւմանց դատարանը իրաւամբ գրաւուած հռչակեց անգլիական Աբլանթա չոգենաւը, որ բռնուած էր Ռուսներէն, երբ գաղտնապէս պատերազմական նիւթ կը փոխադրէր։

ՎԻԵՆՆԱ.— Բորթ Արթուրի դէմ ընդհանուր յարձակում մը կ'սպասուի այս շաբթու։ Ճաբոնական ծախողուածներու լուրեր կուգան։

ԼՈՆՏՈՆ.—Նիու-Զուանկէն կը հեռագրեն թէ զօր. Քուրոքաքիին, իր սպայակոյտով ճամբայ ելեր է դէպ ի հարաւային արեւելք և Նիու-Զուանկ գտնուող ռուս զինուորները դէպ ի Քայբինկ գացեր են։ Կ'ըսուի նաեւ թէ ռուսական մեծ զօրութիւն մը Հայ-Զէնկէն Քայբինկ ուղեւորեր է։

ԼՈՆՏՈՆ.—Բեթերսպուրկէն կը հեծագրեն թէ Ռուսիայէն մասնաւոր պաշտօնեաներ ղրկուած են Պերլին, նոր փոխառութեան մասին տեղւոյն դրամատէրներուն հաճութիւնը ձեռք բերելու համար։

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՑ ՍԱԿԱՐԱՆը

15/28 Յունիս 1904

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ

Երէկ իրիկուն գոցուեցաւ	93.13
Ամէնէն բարձր գինը	93.15
» վար գինը	93.28

ՐՈՒՄԷԼԻի ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուեցաւ ֆր.	121.75
Երէկուան բարձր գինը	121.87
» վար »	121.—
Ռուսական	91.20
Ճաբոնական	76.63
Քրէտի Ֆոնսիէ Էմիրքսիէն Ա	277.50
» » » Բ	267.
Քարափ	510.
Պանք Նաս. Կրէս.	433.46
Թրամվայի Բամնեթուղթ	6.05
Բէժիի պարտաթուղթ Ֆրանք	361.—
Անատոլ. Երկ. բաժնեթ. Ա.Ո.	11.92
Օսմ. Ապահովագր. Ընկ. Լ. Օ.	4.45

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔը

Օսմ. ոսկին 100 ղ.էն	ղ. փր.
Մէճիտիյէ արծաթ	108.10
Անգլիական ոսկի	109.36
Ֆրանսական ոսկի	87.13
Քէմիկ	51.05
Նոր մէճիտիյէ	103.15
Բօլ	90.15
Բուպլի թղթադրամ	8.61
Լոնտոն 3 ամիս	110.32½
Բարիզ «	22.75—

Առեւտրական Կեանքը

Բնախօսական Տնտեսագիտութիւն

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ՀԵՏԱԳՐԳՌԱԿԱՆ ԵՐԵՒՈՅԹՆԵՐ

Իտալերէնէ թարգմանեց
Ա. Գ.

Տնտեսական կեանքի մէջ պատահած երեւոյթներու վրայ քննութիւն մը ընելու գաղափարը առաջին անգամ 46 տարի առաջ Անգլիացի գիտուն մը, Տօքթ. Հայտ Ֆլառք, յղացաւ։ Սա 1847ին, Ռէյլուէյ Ռէֆիսթրի մէջ «Բնախօսական Տնտեսագիտութիւն» խորագրով յօդուած մը հրատարակեց, որուն մէջ կը պարզէր այն օրէնքները, որոնք կը կառավարէին արմտեաց գիներու ելեւէջը ու առեւտրական տագնապները։

Անիկա կ'ըսէր թէ «Անգլիացիք ճարտարութեան գործօն չրջան մը անցուցած են, բայց այժմ (1847ին) տնտեսական տագնապալից ու դժուար կացութեան մը մէջ կը գտնուին։ Ամէն մարդ կրնայ յիշել թէ այս գործի, վիճակի փոփոխութիւնները շարունակ կրկնուած են և անգլիացի գործի մարդիկ սոյն օրինակ տագնապներու մէջ գտնուած են նաեւ 1827ին, 1817ին, 1806ին և 1796ին։ Առեւտրական տենդոտ գործունէութեան մը, սանձարձակ շահադիտութեան չրջանի մը անմիջապէս անգործութեան չրջանի մը յաջորդելը այնքան յաճախ կրկնուած է, որուն վրայ պէտք չէ զարմանալ»։ Տօքթ. Հայտ Ֆլառք գիտական խորունկ քննութեամբ մը կ'ապացուցանէր թէ այսքան կանոնաւորութեամբ կրկնուած երեւոյթներ անկարելի է սոսկ պատահական պատճառներու վերագրել և պէտք է ընդունիլ թէ անոնց մէջ կան բնական պատճառներ տիեզերական, մետէորաբանական երեւոյթներէ կախեալ, զորս չէր կրնար սահմանել։

Առեւտրական տագնապներուն՝ որոշեալ ժամանակամիջոցի մը մէջ կրկնուելուն, այսինքն անոնց պարբերականութեան խնդիրը, շատ մը տնտեսագէտներ հաստատեցին. բայց անոնք, բացի Հայտ Ֆլառքէ, այդ տնտեսական անկարգութեանց բարոյական, ընկերական պատճառները ու արդիւնքները ցոյց տուին, առանց զանոնք ֆիզիքական օրէնքի մը կամ բնական երեւոյթի մը կարենալ հպատակեցնելու։ Բայց Անգլիացի գիտուն մը՝ «Սկզբունք Գիտութեան» գրքին հեղինակը՝ Բրօֆ. Սթէնլի Կիվընս նախ 1862ին հրատարակեց տարբեր թուականներով հրապարակի վրայ ցորենի գիներու, պետական արժեթղթերու, զեղչի սակի և առեւտրական սնանկութեանց վրայ ճչգրիտ ու ընդարձակ վիճակագրութիւններ և փորձով հաստատեց թէ անոնց թիւերը, գիներու ելեւէջը խորհրդաւոր և անխախտ պարբերականութեան կը հետեւին։ Ապա նոյն Բրօֆէսէօրը, «Պատմութիւն 6 դարու մէջ Անգլիոյ արմտեաց գիներու փոփոխման ու երկրագործական կացութեան» անուն գիրքը քննելով, վերջապէս կարծեց թէ այլ եւս լուծած է գաղտնիքը։ Քննեց մէկ կողմէ արմտեաց ու գլխաւոր սնունդներու գիներն իրենց թուականներով, և այդ տընտեսական ու բնական երեւոյթներու պարբերականութեան մէջ առնչութիւն մը տեսաւ և համոզուեցաւ թէ անոնք իրարու հետ յարաբերական սերտ կապով մը, պատճառի ու արդիւնքի փոխադարձութեամբ մը կապուած էին։ Դիտական բանախօսութեամբ մը պարզեց այս իրողութիւններն ու երեւոյթները և եզրակացուց որ «Դրամական հրապարակի փոփոխութիւնները արդիւնք են պատահական պատճառներու, ինչպէս, պատերազմ, ծայրայեղ շահադիտութիւն, և.։ Գլխաւոր առեւտրական տագնապները պատահած են 1825ին, 1836ին, 1847ին, 1857ին, 1866ին, և թէ քանի մը տարիէն անպատճառ պիտի պատահէր առեւտրական տագնապ մը։

Արդարեւ Կիվընսի այս նախագուշակած առեւտրական տագնապը պատահեցաւ, բայց անոր որոշած թուականէն 1-2 տարիի չափ առաջ։ Այս դէպքէն քաջալերեալ, նոր և մանրակրկիտ գիտական ու տնտեսական հետազօտութիւններ ըրաւ 18րդ և 19րդ դարու առեւտրական հրապարակներու կացութեան վրայ և ստուգելով հաստատեց թէ հետեւեալ տարիները տեղի ունեցած են առեւտրական մեծ տագնապներ։ (1701,2), — 1711, 1721, 1731,2, (1742)—(1752),—1763, 1772,3—1783—(1803,5),— 1815— 1825— (1836,7) — 1847— 1857— 1866— 1878։ Փակագիծի մէջ դրուած տարիներու առեւտրական տագնապները կասկածելի են։

* * *

Բայց այսքան կարեւոր հարցի մը մասին հարկ չէ՞ք զգար միթէ աւելի որոշ գաղափար մը ունենալ. մի՛ գուցէ այդ դէպքերն ու թուականները պատահական ըլլան առանց ոեւէ առնչութիւն ունենալու բնական երեւոյթներու հետ։

Եթէ քննենք քիչ կամ շատ քաղաքակրթեալ երկիրներու, ինչպէս Ամերիկայի Միացեալ Նահանգաց երկրագործութիւնը, անոնց հունձքի վիճակը, արդիւնքն ու գիները, պիտի տեսնենք թէ անոնք աւելի կախում ունին ընկերական ու մարդկային պատճառներէ, ինչպէս մշակութեան եղանակէն, դրամագլխոյ քանակէն, փոխադրութեան ու փոխանակութեան միջոցներէն քան բնական երեւոյթներէ, բայց եթէ մեր քննութիւնը շարունակենք նուազ քաղաքակրթեալ երկիրներու, ինչպէս հարաւային Ամերիկայի, Հնդկաստանի ու Չինաստանի երկրագործութեան մէջ, ուր անոնց արտադրութիւնները դրամագլուխէ, ճարտարութենէ աւելի, հողին բնական զօրութենէն կախում ունին, շատ դիւրաւ պիտի տեսնենք թէ այդ երկիրներու երկրագործական վիճակին ու արտադրութեան մէջ բընական երեւոյթներու պատճառներ գոյութիւն ունին։

Ամէն ոք կը յիշէ թէ մերթ ընդ մերթ Հնդկաստանի մէջ կը պատահին սղութիւններ ու սովեր և թէ միլիոնաւոր անձեր սովամահ կը փճանան։ Տօքթ. Հընթրը այդ դէպքերը ու անոնց պարբերական թուականները խիստ մանրակրկիտ քննութենէ մը անցընելէ յետոյ, կը բացատրէ թէ Հնդկաստանի այս հողային ու սննդական տագնապներուն մէջ կայ օրէնք մը որ ճիշտ և ճիշտ կը համապատասխանէ Բրօֆ. Կիվընսի հաստատած տնտեսական դէպքերուն հետ։ Արդ, երբ մի անգամ մտածենք թէ Արեւմտեան Եւրոպիոյ վաճառականութիւնը սերտիւ կապուած է Հնդկաստանի երկրագործութեան վիճակին հետ, անոր տնտեսական ձախող կամ յաջող կացութենէն կ'ազդուի քիչ կամ շատ, առանց դժուարութեան կրնանք գտնել պատճառները շատ մը եւրոպական առեւտրական տագնապներու, և բացարձակապէս զանոնք վերագրել Հնդկաստանի կամ նոյն կարգի ուրիշ երկիրներու երկրագործական վիճակին և բնական երեւոյթներուն։ Աւելորդ է յիշել թէ այդ երկիրներու ժողովուրդը երբ առատ սնունդ ունի և շատ մը պաշար, պէտքը կ'զգայ շատ մը երկրորդական պիտոյից, զորոնք կը գնէ եւրոպական հրապարակներէ։ Այդ պարագային եւրոպական վաճառականութեան ու ճարտարութեան կը հայթայթուին գործ ու շահ, իսկ երբ այդ երկիրներու ժողովուրդը սղութեան մէջ անօթութենէ կը տառապի, այն ատեն կը դադրի այդ երկիրներուն խընդրանքը, և Եւրոպական ճարտարագործ երկիրները կը սկսին տագնապել։

Ինչպէս որ ալեաց ամէհի կոհակներ Ովկիանոսէն անցնելով կուգան բիւրաւոր փարախ հեռու գետեզրերը կ'ասերեն, նոյնպէս ալ Հնդկական ու Ամերիկեան երկիրներու մէջ պատահած հունձքի նուազութիւնը որոնք պատճառներն են բնական երեւոյթներու կուգան եւրոպական դրամատուններու գործողութիւնները չփոթել, գործարանները գոցել ու վաճառականները սնանկացնել։

Թուղպայպա եւ Քարիթէ

ԿԱԹ ՈՒ ԿԱՐԱԳ ՑՈՒՌՂ ԾԱՌԵՐ

Ափրիկէի ու Ամերիկայի անտառներուն մէջ կ'աճին տեսակ տեսակ ծառեր, որոնց մէջ կը գտնուին մարդոց պատրաստ սնունդ տուողներ ալ։ Ասոնցմէ են Թուպայպա և Քարիքէ ծառերը։ Վէնէզուէլլայի (Ամերիկա) մէջ կ'աճի Թուպայպան։ Այս ծառը կուտայ կաթոտ առատ հիւթ մը, որ միանգամայն իւղոտ, սննդարար ու քաղցրահամ է։ Տեղացիք ի հարկին, կ'երթան փոքր ինչ կը ճեղքեն ծառին կեղեւը ուրկէ անմիջապէս կ'սկսի վազել այս թանկագին հիւթը։

Վերին Նիկէրի, Սենեկալի (Ափրիկէ) մէջ կ'աճի Քարիքէն։ Սա կուտայ հնդիկ շագանակի նման ճերմակ մսով տափակ պտուղներ։ Այս պտուղը կը չորցնեն ու ապա տրորելով ալիւր կը շինեն։ Այդ իւղոտ ալիւրը երբ պաղ ջրոյ մէջ լեցնեն, ջուրին երեսը կ'ելլէ սեր մը որ զարնուելով ու ճնչուելով կ'ըլլայ կարագ, ախորժահամ ու օգտակար սնունդ մը։ Այս սերով, կարագէ զատ, կը շինուի նաեւ ճառ և ճրագու մոմ։

Եւրոպացիք, որոնք անհամար թուով ծառի տեսակներ ու սնունդի աղբիւրներ ունին, մտադիր են այս ծառերը իրենց հողին վրայ վարժեցնել փորձել, թէեւ յաջողութիւնը հաւանական չէ։

Ապրիլեան Գնագրեր

1904 Ցուցիս 7են 12

Թուական	Տեսակ	Հակ	Զօրում, Եօզդատ	Եօզդատ	Դրամ, Հիսար	Դրամ	Դրամ
			Եօզդատ	Դրամ, Զիլէ, Լայն	Դրամ, Զիլէ, Լայն	Դրամ, Զիլէ, Լայն	Դրամ, Զիլէ, Լայն
Գնցողներ	Ցորեն	56	—	—	—	—	—
	Գարի	14	—	—	—	—	—
	Եգիպտական եղէգ.	141	—	—	—	—	—
	Գասապական եղէգ.	100	—	8½—12	—	—	—
	Ոլոռ	35	—	—	—	—	—
	Ոլոռման և Լինսի.	346	—	—	—	—	—
Ա. Ն. Ի. Օ. Ն		13	Պիլէնկ, Կէրլէ	—	—	—	90

Մեսագիսի եւ Խոզակի Շրջարարակը

Մեսագիսի և խոզակի գլխաւոր հրապարակներէն եկած լուրերը աւելի նպաստաւոր եղան այս շաբթու, բայց գիներու մօտալուտ բարձրացումի մը յոյսը շատ որդ չըլլալուն՝ տեղի տուած չէ ոգեւորեալ գործառնութիւններու։ Ամէն պարագայի մէջ, եթէ խոզակի հրապարակները բարձրացում ալ նշանակեն, անմիջական պէտքերը պիտի հոգացուին օրուան գիներով։ Ասիական խոզակներու վրայ ընթացիկ գործեր եղան հաստատ գիներով։ Չինաստանի մետաքսներն ալ 10% բարձրացած են, Շանկայէ եկած նպաստաւոր լուրերուն հետեւանքով։

Մարսիլիոյ մէջ քանի մը գործեր եղան նոր խոզակներուն վրայ, յառաջիկայ Հոկտ.—Նոյմ.ին յանձնելի, 8.30 ֆր.էն, սուրիական դեղինը. Բ. տեսակ։ Ա. տեսակը 8.60 ֆր.ի առնող կար, բայց այն լուրին վրայ թէ գիները պիտի բարձրանան, այս գինով ծախող չկայ։

Միլանի մէջ սպառումի անմիջական պէտքերուն չափ միայն խնդրանք կայ։ Գալով Լոնտոնի հրապարակին, թեթեւ բարձրում մը ցոյց կուտայ, մասնաւորապէս չինական տեսակներուն համար։

Լիոնի մէջ Պրուսայի բոժոժական մետաքսները կ'արժէն 13—17 ֆր., Սուրիականը՝ 9—11, օրկանսեն (կրկնոլոր)՝ 19—21 ֆր.։

Պարսկաստանի Վաճառականութիւնը

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԴԵՐԸ

ՓՈԽԱԴՐՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՃԱՄԲԱՆԵՐ

Պարսկաստան, որ 1,650,000 քառ. քիլոմէթր տարածութիւն ունի, Ֆրանսայէ կամ Գերմանիայէ երեք անգամ ու Անգլիայէ հինգ անգամ աւելի ընդարձակ է։ Ունի 10 միլիոն բնակիչ։ Պարսկաստանի վաճառականութիւնը, բաղդատմամբ երկրին ընդարձակութեան ու բնակչաց թուոյն, չափազանց նուազ է։ Թէեւ մաքսային ճչգրիտ վիճակագրութիւնք կը պակսին, սակայն կը հաշուուի թէ տարեկան մօտ 10 միլիոն թուման արտածութիւն և 30 միլիոն թուման ներածութիւն ունի։ Վաճառականութեան այս վիճակին գլխաւոր պատճառներն են արտածութեան համար Եւրոպացւոց հետ գործելու անվստահութիւնը, իսկ ներածութեան համար ժողովրդին՝ աղքատ թէ հարուստ՝ հագուստի մասին նորաձեւութեան հակամէտ չըլլալով շարունակ ձեւով ու գոյնով միօրինակ հագնիլը, և ուտեստի մասին՝ վերջին ատիճան բաղձալոյն ըլլալը։

Պարսկաստանի վաճառականութեան մէջ Ռուսք և Անգլիացիք չափազանց մրցման մէջ են իրարու հետ։ Առ այժմ երկրին հիւսիսային մասին հրապարակներուն վրայ ռուսական ապրանքները, իսկ հարաւային հրապարակներուն վրայ անգլիական ապրանքները աւելի սպառում ունին։ Երկրին վաճառականութիւնը մեծ մասամբ Հայերու, փոքր մաս մըն ալ Պարսիկներու ձեռքն է։ Առեւտրական գործողութիւնք երկար պայմանաժամերով կ'ըլլան — 3 ամիսէն 18 ամիս—։ Պատմառը ապրանաց փոխադրութեան համար հարկ եղած երկար ժամանակամիջոցն է։ Եւրոպական ապրանք մը բուն Պարսկաստանի մէջ մտնելու համար 6-7 և մինչեւ 8 ամիսի պէտք ունի և այս պատճառաւ ալ Պարսկաստանի հետ գործող վաճառականք համեմատապէս աւելի դրամագլուխներու պէտք ունին։ Կարեւոր վաճառատուններ վերջերս սովորութիւն ըրած են իրենց գնումները ուղղակի Եւրոպայէ ընել Հայ վաճառականներու ձեռքով, որոնք միմիայն յանձնարարողէք մը կ'առնեն։

Ներածելի գլխաւոր ապրանքները հետեւեալներն են.—

Բամպակեղէնք, տարին 20 միլիոն ֆր.ի Անգլիա, Ռուսիա

Բրդեղէն, չուխա, տարին 2 միլիոն ֆր.ի Անգլիա, Աւստրիա

Մետաքսեղէն, տարին 1 միլիոն ֆր.ի Ֆրանսա, Իտալիա

Շաքար, տարին 20 միլիոն ֆր.ի Ֆրանսա, Ռուսիա, Գերմանիա

Ապակեղէն, տարին 1 միլիոն ֆր.ի Աւստրիա, Ռուսիա

Թէյ տարին 3 միլիոն ֆր.ի Հնդկաստան

Երկաթ տարին 1 միլիոն ֆրանքի Անգլիա

Փոխադրութեան գլխաւոր ճամբաներն են.—

1. Պաթումէ երկաթուղիով Պաքու, անկէ չոգենաւով Էնզէլի, ու.Էնզէլիէ գետի նաւակով Բիրիպազար, Ռէշթ, Թէհրան։ Այս ճամբան որ ռուսական հողէ կ'անցնի, գրէթէ բոլոր ոչ-ռուս վաճառականութեան համար անգործածելի է։

2. Տրապիզոնէ կարավանով Թէպրիզ, անկէ Թէհրան։ Ճամբորդութիւնը կը տեւէ 4-6 ամիս, հարիւր քիլոյի փոխադրութեան ծախքն է 180-240 ղր. Օսմ. մաքսատուրը 1 % թրանզիդ կ'առնէ։

3. Պուշիրէ (պարսկական նաւահանգիստ) կարավանով Թէհրան ճամբորդութիւնը կը տեւէ 5-6 ամիս. փոխադրութեան ծախքն է 100 քիլոյի համար Լոնտոնէ Պուշիր 25 ղրշ., իսկ Պուշիրէ Թէհրան 250 ղրշ.։

4. Պասրայէ նաւերով Պաղտատ, անկէ կարավանով Թէհրան. փոխադրութեան ծախքն է 100 քիլոն Լոնտոնէ Պասրա 25 ղրշ. Պասրայէ Պաղտատ 25 ղրշ., իսկ Պաղտատէ Թէհրան 160 ղրուշ։

Կը հետեւի ուրեմն թէ Պարսկաստան ներածեալ ապրանաց մէն մի քիլոյին 6-7 ղրշ. փոխադրութեան ծախք կ'ըլլայ։

Մանիֆաթուրայի Հրապարակը

Կ. ՊՈԼՍՈՅ

15/28 Ցուցիս 1904

Բամպակը 6.84էն հետզհետէ իջնալով, 6.14ի վրայ կանգ առաւ։ Ֆանի մը օրէ ի վեր հեռագիրը ո՛ւ և է բարձրացում կամ անկում ցոյց չի տար։ Բամպակի հրապարակը որոշ կացութիւն մը չունի։ Ոմանք կը կարծեն որ 6էն վար պիտի չիջնէ, և ոմանք ալ բամպակի բերքին յաջողութիւնը նկատի առնելով շատ վար գիներ կը գուշակեն։ Մինչեւ որ Հոկտեմբերը չգայ, բամպակը որոշ վիճակ մը չի կրնար ստանալ։

Շաբթուս գրէթէ ամենեւին գործ չեղաւ մեր հրապարակին վրայ։ Ո՛չ ճամբորդ կար և ոչ ալ յանձնարարութիւն։ Քէլէբիրճիները հրապարակի այս կայուն վիճակէն օգտուելու նպատակաւ բաւական գնումներ ըրին, թէեւ վաճառողը շահ ընելէ աւելի ապրանք ծախած եղաւ։

Տիւզ ապրանքներու պակասը միշտ զգալի է։ Աժան ապրանքները, հակառակ խնդրանքին, չկան. գալիքներն ալ շատ քիչ են եթէ ոչ բնաւ։

Դաւառներու մէջ բերքերուն վիճակը միշտ գոհացուցիչ է։ Արտածելի նիւթերու վաճառումը կը շարունակուի։

Մանչեսդրէ Նամակ

19 Ցուցիս 1904

Կը փութամ բամբակի կացութեան մասին մի քանի տեղեկութիւններ հաղորդել, չանալով որ հետզհետէ նորանոր տեղեկութիւններ քաղելով Ձեզ ծանօթացնեմ։

Անցեալ շաբթուան բամբակի հրապարակն էր 6.72. իսկ այս շաբաթ իջած է 6.34ի։

Ինչպէս ծանօթ է, ժամանակ մը ի վեր գործարանք որոշած էին Short time բանիլ, այսինքն պակաս ապրանք սպառելու համար վերջել գործելու ժամերը, (արդէն բաւական հրաման եւս չունէին պարտաստ) որով մասամբ դարման մը եղաւ բամբակի բարձրացման առաջքն առնելու, սակայն կրկին full time բանելու կարծիք մը կայ ամսոյս վերջը և մեծ երկիւղը կայ որ Լիվրբուլի օրական գործառնութիւնք բարձրանալով 8000-10000 հակի, կրնան կրկին փոփոխել գիները։

Ամէն հրապարակի վրայ ապրանքի պակասութիւնն զգալի եղած է, India և China մեծ տուներ յարմար առիթի կ'սպասեն մեծաքանակ հրամանաց գործադրութեան համար։ Այժմ ոչ ոք կը յանդգնի հրաման տալ և ո՛վ գիտէ երբ գործարանատերք սկսին full time բանելով մեծ քօնթրաթներու մտնել, Լիվրբուլի հրապարակը և կամ Նիւ Եորք ինչ գոյն պիտի առնէ, շատ հաւանական է որ անակնկալ բարձրացում մը ըլլայ։ Ամէն պարագայի մէջ յառաջիկայ գարնան օգուտ պիտի ունենայ, եթէ բամբակը 6 կամ 6½ի վրայ կենայ։

Ամերիկայի փոքր երկրագործք միլիոններ չինած են այժմ և ապրանքն անմիջապէս ծախելու պարտաւորեալ վիճակ չունին։ Այս խնդրոյն դարման մը տանելու նպատակաւ ընկերութիւն մը կազմուած է «Բրիտանական բամբակի մշակութեան ընկերութիւն» անունով, որոյ նպատակն է անգլիական գաղթավայրերու մէջ զարգացընելով այս մշակութիւնը, ապագայ ելեւէջերու առաջքն առնել, և ամերիկացի Speculateurներու լուծէն ազատել առուտուրի այս կարեւոր ճիւղը։ Որ Լանքաշիրի միլիոնաւոր ժողովրդեան միակ ապրուստն է։ Այս ընկերութիւն կ'ընդունի ամէն նուէր։ Մեծ տուներ կարեւոր նուէրներ ըրած են և հետզհետէ հանգանակութիւնը կը շարունակուի մինչեւ 1 բէննայի նուէր կ'ընդունուի։ Եթէ յաջողին ապագային դէթ 2-3 միլիոն հակ կարենալ արտադրել, ամէն հաւանականութիւն կայ որ բամբակը միշտ որոշեալ գնոյ մը վրայ մնայ։

Գորգի Հրապարակը

Այս շաբթու ծախուեցաւ 9000—10,000 ոսկիի գորգ։ զանազան տեսակ։ Աւարիկ գիները.—

ԿՈՎԿԱՍՍԱՆ

Շիրվան	կտորը	38— 60 ֆր.
Սումախ	»	55—180 »
Աշդան	»	125—225 »
Տալիսսան (հին)	»	25— 30 »
Պուխարա (մեծ)	»	300—460 »
Պելուճիսսան (մեծ)	»	50— 70 »
Եմուռ	»	160—230 »

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ

Մուսեֆպաս,	քառ. մեդրը	14—18 ֆր.
Խորասան	»	18—25 »
Մեշեդ	»	30—35 »
Կեորկվան	»	18—25 »
Քիրման	»	50—60 »
Թեպրիզ	»	50—60 »

ԱՆԱՏՈԼՈՒ

Անատոլու, հին,	քառ. մեթ.	25—95 »
Գրզ ֆիլիմի	»	37—60 »
Ճիճիմ (Պաղտատ)	»	6—11 »

ՍԻՄՈՆ ԶԵՕՄԼԵՔՃԵԱՆ

«ՄԱՆԶՈՒՄԻ»Ն ԿԸ ԾԱԽՈՒԻ ՊԷՕՏԻՒՔՏԷՐԷՅ ՆԱՒԱՄԱՏՈՅՑԻՆ ՄՕՏ ՋՐԱՎԱՃԱՌ և ԾԽԱՎԱՃԱՌ ԹԱԿՈՐ ԱՂԱՅԻ ԽԱՆՈՒԹԸ և ԵՆԻ ՄԱՀԱԼԼԷՅԻ ՆԱՒԱՄԱՏՈՅՑԻՆ ՄՕՏ ՋՐԱՎԱՃԱՌ և ԾԽԱՎԱՃԱՌ ՍԱՐԳԻՍ ԱՂԱՅԻ ԽԱՆՈՒԹԸ։

Տեր եւ Տնօրէն
ԳՐԻՀԱՆՆԷՍ Տ. ԴԱՎԹԷՐԵԱՆ

"ՄԱՆԶՈՒՄԷ,,Ի ԵՒՐՈՊԱԿԱՆ ԹԵՐԹՕՆԸ 38

Դանբլ Փողոցին Ոգիրը

Թարգմանեց
ԺԻՐԱՅՐ ՇԻՐԱԿԱՑԻ

Ի.

Մանուկի Սրտին

Քառորդ ժամ մը, գերմանացին կորանցուց իր տասն ոսկիները։ Այն ատեն հանդարտութեամբ հանեց թղթապանակը, պանքնոտս մը առաւ և դրաւ սեղանին վրայ, բայց յայտարարեց որ չէր ուզեր մէկ անգամուն տասն ֆրանքէն աւելի վտանգել։ Միլօրտ կը հաշուէր որ խաղը այսպէս 3-4 ժամ կրնար տեւել, և իրեն անկարելի կ'երեւար որ մինչեւ այն ատեն Մուլէն իր կացութեան վրայ չկասկածէր և չորոշէր գործել առանց նշանին սպասելու։ Սակայն, այս մտածումին մէջ թաղուելով, ոտիկանը երբեմն կը մոռնար զուարթ ու միամիտ մարդու իր դերը։ Ժպիտը կը դադրեցնէր, և ականջ կը դնէր յուսալով որ ձայն մը կը լսէ դուրսէն, կամ գողունի ակնարկներ կը նետէր գոց փեղկին կողմը։ Այս անխոհեմութիւնները վերջ ի վերջոյ պիտի մատնէին զինք եթէ իր շարժուձեւերը դիտելու պաշտօն ունեցողներէն իւրաքանչիւրը ինք ալ ծանր մտաղրաղումի ենթարկուած չըլլար։ Լրսած, որ Սուֆլարի հետ Դուլօնի թիարանին սոսկումն եղած էր, նոյն մարդը չէր Դանբլ փողոցի ոճիրէն հետքը։ Ցանդգնութիւնը կորանցուցած էր, ամենափոքր աղմուկէ մը կը խռովէր, և յարատեւ յուզումի մը և երկիւղի մը ազդեցութեան տակ կը թաղէր։

Մէկ մտածում մը, միակ պատկեր մը միշտ ներկայ էր մտքին մէջ և կը գրաւէր զինքը, — կառափնատը, որուն արիւնալի երեւոյթը ամէն տեղ կը հալածէր զինք և վայրկեան մը իսկ հանդարտ չէր ձգեր։ Միքօ ինք ալ կը լափուէր կիրքէ մը որ զինքը անընդունակ կ'ընէր ուրիշ ամէն զգացումի։ Այդ կիրքը նախանձն էր։ Երկու անուններ միշտ կը թաւալէին իր հոգիին մէջ և կը չարչարէին զայն անդադար, — Սուֆլար և Եօժէնի Ալիէդ։ Կարծես երկու անգղեր էին իր կողին փակած և սիրտը կը խլէին կոտոր կոտոր։

—Օհ, վրէժս պիտի լուծեմ, վրէժս պիտի լուծեմ։

Այս խօսքը կուգար միշտ իր շուրթներուն վրայ։ Գեղանին Ալիէդ, իր ճիրաններուն տակ ինկող և խաղալով պատառող էգ կատուի բնազդով, հաճոյք կը զգար երկաթը դարձնելով իր նախկին սիրողին վերքին մէջ։ Իր ակնարկները, մերթ կիրքով Սուֆլարի և մերթ արհամարհանքով Միքոյի վրայ սեւեռած, կը ժժգունէին այս վերջինն և սարսուռ կը պատճառէին անոր, իբր թէ ամէն անգամ կարմրցած երկաթը դպէր սրտին։ Դալով Վօլարի և Հարտէլի, անոնց խելքը միտքը խմել էր, և իրենց հողագոյն դէմքին վրայ նըկարուած կոչտ անհոգութիւնը յայտնապէս կը ցուցնէր թէ ոչ վախ գիտէին ոչ խղճահարութիւն։ Միայն Սուֆլար, հանդարտ ու պայծառ մրտաքով, և ամէն մտատանջութենէ ազատ, պիտի կրնար դիտել օտարականին մտահոգութիւնները, բայց խելքը միտքը բոլորովին իր խաղին տուած, իր բոլոր ճիգն ի գործ կը դնէր կարելի եղածին չափ վարպետութեամբ գողնալու համար և կ'ուրախանար օտարականին սխալներուն վրայ, առանց անոնց պատճառը փնտռել ջանալու։ Ասիկա կը տեսէր իբր կէս ժամէ ի վեր, երբ Միլօրտ, այն պահուն բոլորովին մտազբաղ, և իր դերը մոռնալով, Սուֆլարի հրաւէրին պատասխանեց.—Ե՛րբ որ ուզէք։

Առանց չեշտի արտասանուած այս երեք բառերուն վրայ, Սուֆլար, որուն ձեռքը վեր եղած էր թուղթ մը նետելու համար, կանգ առաւ իսկոյն, անդամալուծուածի պէս և իր ակնարկը խորասուզուեցաւ ոտիկանին աչքերուն մէջ, պողպատի պէս սուր և հատու։ Կարծես մենամարտ մը տեղի ունեցաւ այս երկու ակնարկներուն միջեւ, մին զսպուած փոթորիկներով և խուլ բարկութեամբ լեցուն, միւսը ժպտուն և հանդարտ։ Վարանումը վայրկեան մը տեւեց, ոչ աւելի։ Ցետոյ, Սուֆլար մէկ ոստումով ելաւ, Միլօրտին գըլխարկը հեռուն նետեց, ակնթարթի մը մէջ խլեց հանեց կեղծամը, և խարտեաշ կիսամօրուքը և երեսը նայելով, պոռաց ատելութենէն համակ դողդողուն ձայնով մը.—Ան է, Միլօ՞ն է։

Այս անաւոր անունին վրայ, միաբան ոտարականին այս յանկարծական այլափոխումին վրայ ամենքը ոտք ելան և միեւնոյն ազազակը դուրս ելաւ ամենուն շրթներէն։—Անկեղ՝ Միլօրտ։

Եւ մէկ շարժումով մը, իբր թէ միեւնոյն զսպանակէն շարժած ըլլային, Լըսաժ, Միքօ և Սուֆլար խոյացան դանակ ի ձեռին։ Բայց անիկա արդէն տասն քայլ հեռու էր իրենցմէ, սենեակին միւս ծայրը։ Ինք ալ դանակ մը ունէր, որուն երկար, սուր և փայլուն շեղբը զարնուելի ըլլալու էր ջըղուտ և ճարտար ձեռքի մը մէջ։ Տըժգոյն էր, բայց ակնարկը, անվեհեր կերպով իր թշնամիներուն վրայ սեւեռած, ի յայտ կը բերէր հանդարտ, մըտամիտ քաջութիւն մը, ամէն տեսակ վտանգի դէմ անխախտ։

(Շարունակելի)